

5409

May 19 1936

9742.925

Ch 50

1936

Արքայուն թագավոր 8 AUG 2011

Լ. ԱՃԵՄԵՈՒ

Կ. Հ. ԲԱՆԴԻ ՀԱՅ

ՏԵՂՄԱՆ

9(47.925)

Ա-50

24 JAN 2006

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ


ՏԱՐՐԱԿԱՆ

5561

1936

Տպարտն ՍՍՀԱՀ - ՄԵՍՐՈՊ

Գահիք:



- 6 FEB 2013

5409



ԵՐԿՐՈՒ ԽՕՍՔ

Եթէ պատմութեան դասագիրք մը, ինչպէս գրեթէ
ամեն դասագիրք, օժանդակ մըն է դասապատրասու-
թեան համար, այդ պարագային ան պէտք է ըլլայ պարզ
եւ դիւրահասկիսիի: Առո՞ւ աշխատած եմ ներկայ փոք-
րիկ ձեռնարկիս մեջ ու կը կարծեմ փոքր ի շատ յա-
ջողած ըլլալ:

Դասագրքիս պատրաստոքեան ատեն աչքի առաջ
ունեցած եմ զանազան կրթական հաստատոքեանց ու-
սումնական ծրագիրները։ Հանոյքով նկատած եմ բա-
րեփոխուռքին մը, բայ որում Տարրական Ա. Դասարա-
նի մէջ աւանդուելիք Ազգ. Պատմուքեան հիւթերը չեն
սկսիր աւանդականով վերջանալու համար դարձեալ
անով, այլ, կ'առնեն ատեկ եականները ու կ'երկարին
մինչեւ մեր օրերը մանուկ հոգիները խանդավառելու
համար ազգային մեծարժեք դեմքերով որոնց պատմո-
ըինեն ալ նոյնան գեղեցիկ ու հրահանգիչ է, ըլլալով
միեւնոյն ատեն հրաշալիպային։

Եփտակ գտած եմ այդ ձեւը եւ այդպիս ալ բրած ներկայ ձեռնարկիս մեջ:

Եթի խնդիրը այս կարգի նիւթեր մանուկներու ներկայացնելու մասին է, գունաւորումը աներածեսուրին կը դառնայ: Բայց կարելի՞ է մանուկներու ձեռք տրուելիք դասագիրք մը լեցնել նկարագրութիւններով: Ես այդ պարտականութիւնը ձգած եմ ուսուցչին ու ջանացած՝ նիւթերը ներկայացնել որքան կարելի է ամփոփ:


Աւրախ պիտի ըլլամ, այսուհանդերձ, եթէ պատօնակիցներս իրենց անվերապահ դիտողութիւններով ըգիտակ պահեն զիս թէ ինչքան յաջողած եմ առաջադրութիւններուն մէջ:

Φωτογράφηση, 1936

Լ. ԱՃԵՄԵԱՆ



10759-H



ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՏԱՐՐԱԿԱՆ

ԴԱՍԱՀԱՅՐԻ

Συζητήσεις

Մեր նախահայրը եղած է Հայկ նահապետը։
Հայկ եւ իր զաւակները առաջ Հայստան չեին
ապրեր այլ ուրիշ երկիր մը։ Բայց այդ երկունք
մէջ կար չար եւ բռնաւոր մարդ մը որ Բէլ կը-
կոչուէր։ Բէլ կ'ուզէր որ ամէն մարդ իրեն հը-
նազանդի։ Բայց Հայկ, որ քաջ և բարի էր և
ազատ ապրիլ կը սիրէր, չուզեց հնազանդիլ Բէ-
լին։ Ան առաւ իր ընսանիքը եւ ծառաները ու-
հեռացաւ Բէլին գտնուած երկրէն և եկաւ բնա-

կեցաւ Վանայ ծովուն եղերքը՝ գեղեցիկ տեղ մը:
Հայաստանի մէջ այն տաեն հայեր չկային.
բայց ուրիշ մարդիկ կային: Այդ մարդիկը հնա-
զանդեցան Հայկին:

Բէլ երբ իմացաւ թէ Հայկ հեռացած է իր
քովէն, շատ զայրացաւ: Լուր զրկեց Հայկին և
ըստ:

— Ինչո՞ւ գացիր այդ ցուրտ երկիրը, վե-
րապարձի՛ր իմ քովս և ես քեզի կուտամբ ի՞նչ որ
ուզես, ո՞ր երկիրը որ ուզես:

Հայկ պատասխանեց.

— Աւելի լաւ է որ ցուրտ երկիրի մէջ ապրիմ
բայց ազատ ըլլամ, քան թէ քու քովդ ապրիմ
և քեզի պէս չար բռնաւորի մը գերին ըլլամ:

Բէլ զայրացաւ և իր անթիւ զինուորները
առնելով եկաւ Հայկին վլայ:

Հայկն ալ հաւաքեց իր զաւակներն ու թոռ-
ները: Անոնց տուաւ զէնքեր և երկոթէ զզեստ-
ներ: Խրատեց որ քաջութեամբ կուտինու չլախ-
նան թշնամիին շատութենէն:

Բէլի զինուորները յազթուեցան և մեռան:
Բէլ ուզեց փախչել: Բայց Հայկ անոր ետեւէն
հառաւ և իր նետովը այնպէս մը նշան առաւ որ
Բէլը զարնուեցաւ և մեռաւ:



ՀԱՅԿ ՆԱԴԱՐԵՑ

Հայկ անոր մարմինը բարձր տեղ մը թա-
ղեց որ ամէն մարդ տեսնայ և իմանայ իր քա-
ջութիւնը:

Հայկի զաւակները և թոռները շատցան և
լեցուցին Հայաստանը:

ՃԱՐՅՈՒՄՆԵՐ.— Ո՞վ եղած է Հայոց առաջին նա-
հապետը: Հայկ ինչո՞ւ հեռացաւ Թէլին բովէն: Յետոյ ի՞նչ
պատպիեցաւ:

ՊԱՍ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ



Հայերը տարածուեցան իրենց նոր երկրին մէջ
և կաղմեցին նոր հայրենիք մը — Հայաստան։

Հայաստան, հին ատեններ, շատ ընդարձակ
երկիր մըն էր։ Անոր հիւսիսային կողմը կար
Սեւ ծովը, իսկ արեւելեան կողմը՝ կասպից ծովը։
Հարաւային կողմը կար Միջազեաք ըսուած երկիրը,
իսկ արեւմտեան կողմը՝ կապագովկիան։

Հայերը այս նոր երկրին մէջ բնակեցան
դաշտերու մէջ և լեռներու վրայ, և շինեցին բազ-
մաթիւ գիւղեր և քաղաքներ։ Դաշտերու մէջ
բնակողները զբաղեցան երկրագործութեամբ,
իսկ, լեռներու վրայ բնակողները կենդանիներ
կը պահէին նաեւ քաջ որսորդներ էին։ Քաղաք-
ներու մէջ բնակողներն ալ արհեստով կը զբա-
ղէին։

Հին Հայերը ճշմարիտ Աստուածը չէին ճանչը-
նար։ Անոնք կը պաշտէին Արեւը, Լուսինը, աստ-
ղերը, ջուրը և կրակը։ Անոնք կը յարգէին նաեւ
իրենց մեռած քաջ նախահայրերը։

Հայաստան շատ սիլուն երկիր մըն է։ Ան
ունի բարձր լեռներ, լաւ գաշտեր, բազմաթիւ
գետեր և լիճեր։

Հայաստանի ամենէն բարձր լեռն է Մասիս
կամ Արարատ։ Մասիսէն քիչ մը անդին է Ա-
րագածը։

Հայոց ամենէն շատ սիրած գետն է Արաք-
սը։ Եփրատ և Տիգրիս գետերը շատ մեծ գե-
տեր են։

Հայաստանի մէջ լիճեր ալ շատ կան։ Նշա-
նաւոր են Վանայ լիճը և Գեղեմայ լիճը։ Այս գե-
տերէն և լիճերէն համով ձուկեր կ'ելլեն։


Հայաստանի սլառողները շատ համով են և
առատ։

ՀԱՅՐՑՈՒՄՆԵՐ. — Խճչպիսի երկիր մըն էր իին Հա-
յաստանը։ Իր չոր կողմը ո՞ր ծովերը եւ երկիրները կա-
յին։ Ո՞ր բնակեցան Հայերը եւ ի՞նչ զործով զբաղեցան։
Ի՞նչ բնանը կը պաշտէին իին Հայերը։ Ո՞րոնք են Հայա-
տանի նշանաւոր լեռները, լիները եւ գետերը։



ՊԱՍ **Պ.**

ԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏ



Հայելն յետոյ շատ ժամանակներ անցան և Հայերը բազմաթիւ նահապեաներ ունեցան։ Առնցմէ մէկն էր Արամ որ շատ քաջ և պատերազմանէր մէկն էր։

Արամի ժամանակ Հայաստանի դրացի ժողովրդները շատ զօրացեր էին և նեղոթիւն կը պատճառէին Հայերուն։ Հայոց երկիրը կը գըրաւէին և ժողովուրդէն գերի կը տանէին։ Այդ թշնամի ժողովուրդներն էին Մարերը, Ասորեստանցիները և Կապագովկիացիները։

Արամ մեծ բանակ մը պատրաստեց, որ այս թշնամիներուն լաւ դառ մը տայ։

Ան նախ յարձակեցաւ Մարերու վրայ որոնք Հայաստանի արեւելեան կողմը կը բնակէին։ Առնց իշխանը կը կոչուէր նիւքար։

Արամ մեծ պատերազմ մը ըրտւ նիւքարի հետ, յաղթեց և գայն բռնելով բերաւ Արմաւիր քաղաքի աշտարակէն դամեց, որ ամէն մարդունայ։ Անոր երկրէն ալ մաս մը դրաւեց։

Յետոյ զնաց Հայաստանի հարաւային կողմը՝ Բարշամի վրայ, Բարշամն ալ յաղթուեցաւ և սպաննուեցաւ։

Վերջէն, Արամ իր կտրիճները առւաւ և գընաց արեւմուտքի կողմ՝ Կապագովկիոյ Պայտազիս իշխանին վրայ։ Մեծ պատերազմի մը մէջ Պայտազիս յաղթուեցաւ ու փախաւ։ Արամ անսր երկիրը Հայաստանի միացուց։

Այս նոր երկրին վրայ Արամ կառավարիչ մը դրաւ, Ան կը կոչուէր Մշակ, Արամ Մշակին հրամայեց որ կապագովկիացիներուն հայերէն խօսիլ տայ։ Կապագովկիացիները Մշակ չէին կրնար ըսել այլ կ'ըսէին Մաժակ։ Մշակ իր անունով քաղաք մը շինել տուաւ։ Տեղացիները այդ քաղաքը Մաժակ կը կոչէին։ Հիմա այդ քաղաքին կեսարիա կ'ըսեն։

Հայերը ուրիշ թշնամի մըն ալ տնէին որ նինսս կը կոչուէր։ Սա Բէլի սելունգէն էր։ Նինսս երբ իմացաւ Արամի քաջութիւնները՝ վախցաւ անսր հետ պատերազմել։ Շատ մը նուէրներ զրկեց Արամին և անսր հետ բարեկամմաց։

ՀԱՅՑՈՒՄՆԵՐ. — Խօնչախիմ մէկն էր Արամ նահապեար։ Այսուն էին իր քշնամիները։ Խօնչ ըրաւ Արամ։

ԴԱՍ Դ.

ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՒ ՇԱՄԻՌԱՄ



Արամ Նահապետին յաջորդեց իր որդին
Արա: Ան այնքան գեղեցիկ երիտասարդ մըն էր
որ իրեն պէս հաս մըն ալ չկար:

Արայի ժամանակ նինսս մեռած էր և իր կի-
նը՝ Շամիրամ իրեն տեղը անցած էր: Շամիրամն
ալ գեղեցիկ էր, բայց չար:

Արայի գեղեցկութեան լուրը հասաւ Շամի-
րամի ականջը: Ան լուր զրկեց Արային և ը-
սաւ. «Եկո՞ւր միասին ապրինք, միացնենք մեր
երկիրները, գուն եղիր թագաւոր և ես ալ ըլլամ
թագուհի»:

Արա մտիկ չըրաւ: Անիկա արդէն ունէր
նուարդ անունով կին մը, որ շատ գեղեցիկ էր:

Շամիրամ երբ խմացաւ Արայի պատասխանը՝
բարկացաւ: Առաւ իր բազմաթիւ զօրքերը և ե-
կաւ Արայի վրայ պատերազմի:

Սակայն ան չէր ուղեր Արան մեռցնել, այլ
կ'ուղէր ողջ ողջ բռնել: Ուստի իր զինուորնե-

լուն պատուիրեց որ ուշադրութիւն ընեն և
բռնեն Արան:

Բայց Արա զինուորի հագուստներ հազնելով
մտաւ պատերազմի եւ մեռաւ:

Շամիրամ երբ խմացաւ թէ Արան մեռած է,
շատ ախրեցաւ: Ան եկաւ կոփի տեղը և մեռ-
եալնելու մէջէն վնառելով զտաւ Արայի մարմի-
նը ու ասրաւ իր պալատը: Դրաւ Յարալէղ կոռ-
քերուն քով որ լուսով անոր վէրքերը՝ առողջացը-
նեն զայն: Բայց Արա չառողջացաւ:

Իսկ Հայերը զայլացած Շամիրամէն իրենց գե-
ղեցիկ նահապեաը կ'ուղէին:

Ասոր վրայ, Շամիրամ խորամանկութիւն մը
մտածեց: «Իիչ մը Արային նմանող իր մէկ զին-
որին Արայի հագուստները հազցուց, և հե-
ռուէն Հայոց ցուցնելով ըսաւ. — «Յարալէղները
ահա առողջացուցին Արան: Բայց անիկա իմ
քովս պիտի մնայ:»

Այս կերպով Շամիրամ գրաւեց ամբողջ Հա-
յաստանը: Վանայ ծովուն արեւելեան եղերքին
վրայ, Երան մը տակը, գեղեցիկ քաղաք մը շի-
նեց և անունը դրաւ Շամիրամակերտ, որ հիմա Վան
կը կոչուի: Տնկեց շատ մը պարտէղներ և այ-
դիներ և հեռու տեղերէ, լեռները փորելով ջու-
րեր բերաւ այդ քաղաքը:

ՀԱՐԹՈՒՄՆԵՐ. — Խճչպիսի մէկն էր Արա Գեղեցիկը:
Ի՞նչ լուր որկեց Շամիրամ բազմուին: Յետոյ ի՞նչ պա-
տահեցաւ: Շամիրամ ո՞ր բազմը շինեց Հայաստանի մէջ:

Դ Ա Ս Ե .

ՏԻԳՐԱՆ ԵՐՈՒԱՆԴԵԱՆ ԵՒ ԱԺԴԱՀԱԿ



Արա Գեղեցիկէն յետոյ դարձեալ շատ ժամանակներ անցան և Հայեր շատ մը նահապեաներ ունեցան։ Այդ նահապեաները վերջէն ըսկըսան կոչուիլ թագաւոր։

Այս թագաւորներէն մէկն էր Տիգրան Երւանդեան։ Անիկա մարմինով շատ ուժով էր և յաղթանգամ։ Բնաւորութեամբ ալ բարի և ամէնուն վրայ հաւասար աչքով նայող։ Նոեւխեցի էր և գեղեցկադէմ։

Տիգրան Երւանդեան քաջ էր և պատերազմաէր։ Ան մեծ բանակ մը պատրաստեց և արշաւեց Հայաստանի արեւմտեան կողմը դժնուող Երկիրներուն վրայ։ Ուր որ գնաց յաղթեց և շատ տուրք առնելով վերադարձաւ Հայաստան։ Իր օրով Հայերը շատ հանգիստ և Երջանիկ ապրեցան։

Տիգրանի ժամանակ Մարերու թագաւորն էր Աժդահակ, Պարսիկներունը՝ Կիւրոս, որ Աժդահակի թոռն էր։ Կիւրոս և Տիգրան իրարու հետ շատ բարեկամ էին և Աժդահակի կը վախնար որ

ՀՐԱՄԱ՞յ թէ անոնք կը մտածեն իր թագաւորութիւնը ձեռքէն լուել։

Այսպէս վախ ու դողի մէջ ըլլալով՝ անգամ մը երազ աեսաւ, իբրեւ թէ ինք Հայաստան կը գտնուէր։ բարձր լերան մը վրայ կին մը երեք կտրիճ զաւակներ ունեցաւ։ Անսնց առաջինը առիւծի մը վրայ նստաւ և գէպի արեւմտաք արշաւեց։ Երկրորդը ինձի մը վրայ նստաւ և հիւսային կողմը գնաց, իսկ երրորդը վիշապի մը վրայ հեծնելով իր վրայ եկաւ, երբ ինք իր պալատին տանիքը կուռքերուն զոհ կը մասուցանէր։ Աժդահակ կոխուի բռնուեցաւ անոր հետ և սպաննուեցաւ։


Աժդահակ սարսափով արթնցաւ, կանչեց իր խմաստունները ու անոնց պատմեց երազը։

Մերունի իմաստունները, Երկար մտածելէ յետոյ, Աժդահակի ըսին թէ քու վրադ եկող կտրիճը Տիգրան Երւանդեանն է և պէտք է զայն խորամանկութեամբ սպաննես։ Բայց ի՞նչպէս Տիգրանը ձեռք պիտի ձգէին։ Մատածեցին և միջոցը գտան։

ՃԱՐՅՅՈՒՄՆԵՐ.— Ի՞նչ գիտէ Տիգրան Երտանդեանի մտախ։ Ո՞վ էր Աժդահակը և ի՞նչէն կը վախնար։ Ի՞նչ երազ աեսաւ Աժդահակը։ Ի՞նչ խորհուրդ տուին իրեն իմաստաւնները։

ՊԱՍ Զ.

ՏԻԳՐԱՆԻ ԵՒ ԱԺԴԱՀԱԿԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ



Աժդահակ շատ ընծաներով մարդիկ զրկեց
Տիգրանին և խնդրեց որ իր քոյլը՝ գեղեցիկ ու
խելացի Տիգրանուհին՝ իրեն թագուհի տայ:

Տիգրան չէր գիտեր Աժդահակի չար միտ-
քը և մեծ պատիւներով ու նուերներով իր քոյլը
զրկեց Աժդահակին:

Աժդահակ նախ շտառ լաւ վարուեցաւ Տիգ-
րանուհին հետ. բայց վերջէն պահանջեց որ ի-
րեն հետ մէկ ըլլայ և խարէութեամբ Տիգրանը
կանչեն ու սպաննեն: Տիգրանուհի համաձայնե-
ցաւ, բայց գաղտնի լուր զրկեց իր եղբօրը որ
զգոյշ կենայ:

Օր մըն ալ Աժդահակ լուր զրկեց Տիգրանին
որ զայ սահմանագլուխին վրայ և քիչ մը տես-
նուին:

Տիգրան երուանդեան, որ զիտէր Աժդահա-
կի չար միտքը, բանակով գնաց Մարելու վը-
լայ:


Տիգրանուհի միջոցը զտաւ և փախաւ իր
եղբօրը բանակը:

Անկէ յետոյ մեծ պատերազմ մը եղաւ և
Աժդահակ Տիգրանի ձեռքովը սպաննուեցաւ:
Անոր երկիրը կիւրոսը առաւ և Մարելու թա-
գաւոլութիւնը վերջացաւ:

Տիգրան շատ գերիներ բերաւ Հայաստան
և բնակեցաց Մատիս լերան ստորոտը: Ասոնցմէ
առաջ եկաւ նախարարութիւն մը, որ կոչուեցաւ
Մուրացան:

Իր քըոջ համար ալ շինեց մեծ քաղաք մը
մէջը բնակելու համար: Այդ քաղաքը կոչուե-
ցաւ Տիգրանակերտ:

ՀԱՅՈՅԻ ՄԱՐՏԻՆԵՐ.— Աժդահակ ի՞նչ ուզեց Տիգրանէն:
Ի՞նչ ըրաւ Տիգրանուի: Ո՞վ յաղբեց պատերազմին մէջ:
Տիգրան ի՞նչպէս վարձատրեց իր բոյրը:



ՊԱՍ

ՎԱՂԱՌԸԿԱԿ

Մինչեւ հիմա մեր սորված նահապետներն
ու թագաւորները Հայկի սերունդէն էին։ Սա-
կայն ատեն մը եղաւ որ այդ սերունդը վերջա-
ցաւ և Հայաստան մնաց առանց թագաւորի։

Այն ատեն մեր երկրի շատ մը պղտիկ իշխան-
ները սկսան իրարու հետ կռուիլ։ Ամէն իշխան
կ'ուզէր ինքը ըլլայ թագաւոր։

Ժողովուրդը ձանձրացաւ անոնցմէ և դիմեց
դրացի Պարթեւաց Արշակ թագաւորին որ իրենց
թագաւոր մը տայ։ Արշակ, որ շատ մեծ և խելա-
ցի թագաւոր մըն էր, ուրախութեամբ ընդունեց
Հայոց խնդրանքը և իր փոքր եղբայրը՝ Վաղար-
շակ, մեծ հանդէսով թագաւոր պոտեկելով զօրքով
զրկեց Հայաստան ըսելով։ «Գնա՛ և ինչքան տեղ
որ կրնաս զրաւել, թող քուկդ ըլլայ։ Քաջերու
սահմանը իրենց զէնքն է»։

Վաղարշակ եկաւ Հայաստան և ամէնքը
սիրեցին զինքը։

Ան ուզեց զիտնալ թէ իրմէ առաջ որո՞նք ե-
ղած են Հայաստանի թագաւորները և ի՞նչ զոր-

ծեր աեսած են։ Բայց որու որ հարցուց բան մը
չկրցաւ հասկնալ։

Ուստի դիտուն մարդ մը դրկեց իր եղբօրը
Արշակին և խնդրեց որ թոյլ տայ այդ մարդուն
իր մատենադարանի գիրքերէն ընդօրինակելու
Հայոց պատմութիւնը։

Արշակ ուրախութեամբ կատարեց Վաղար-
շակի խնդրանքը։ Վաղարշակ այդ պատմութիւն-
ները արձաններու վրայ փորագրել տուաւ որ ա-
մէն մարդ կարդայ և իմանայ։

Յետոյ շատ մը նոր օրէնքեր զրաւ և բո-
լոր Հայերուն սիրելի եղաւ։

Իրմէ յետոյ իր զաւակները եղան թագա-
ւոր եւ այս թագաւորներու ցեղը Արշակի անու-
նով կոչուեցաւ Արշակունի։

ՃՍ.ՐՅՈՒՄՆԵՐ.— Ինչո՞ւ հումար Հայերը դիմեցին
Արշակին եւ բազաւոր մը ուզեցին։ Ո՞վ էր Արշակ և ի՞նչ
քրաւ։ Վաղարշակ ի՞նչպէս զտաւ Հայոց պատմութիւնը։
Ուրիշ ի՞նչ զործեր անսաւ Վաղարշակ։



ԴԱՍ

ԱՐՏԱՇԵՍ ԱՇԽԱՐՀԱԿԱԼ

Վաղարշակի թոռն էր Արտաշէս Առաջինը,
որ շատ աշխարհներ զբաւած ըլլալուն համար կը
կոչուի աշխարհակալ:

Անիկա շատ հպարտ, քաջ եւ պատերազմը
սիլող մէկն էր: Կ'ուզէր ուրիշ երկիրներ եւս
զբաւել եւ ըլլալ աշխարհի ամենէն մեծ թա-
գաւորը:

Ուստի, նախ մեծ բանակ մը պատրաստեց,
զինուորները լաւ մը կրթեց, բոլորին ալ զէնք
տուաւ եւ սկսաւ աշխարհակալութեան:


Իր զինուորները այնքան շատ էին, որ զա-
նազան պատմութիւններ կը պատմէին անոնց մա-
սին: Կ'ըսէին թէ եթէ Արտաշէսի զինուորները
ամէնը մէկէն գետէ մը ջուր խմէին՝ գետը կը
ցամքէր: Կամ եթէ ամէնը մէյ մէկ քար նե-
տէին տեղ մը՝ բլուր մը կը ձեւանար, եւ եթէ
ամէնը միասին նետ արձակէին՝ արեւը կը խա-
փանուէր:

Մինչեւ իր ասենը Պարթեւներու թագաւոր-
ներն էին առաջին թագաւորը: Արտաշէս պա-
տերազմի ելաւ անոնց թագաւորին գէմ, յաղ-
թեց եւ ինք եղաւ առաջինը: Յետոյ, զրամ
կարել տալով, մէկ երեսին վրայ իր պատկերը
զբաւ իսկ միւսին վրայ զրեց: «Արտաշէս թագա-
ւորներու թագաւոր»:

Յետոյ իր բանակովը գնաց արեւմուտքի
կողմը, զրաւեց շատ մը երկիրներ եւ ծովէն
անդին անցնելով ուզեց զրաւել նաեւ Յոնաց եր-
կիրը: Յոյները չկրնալով կուտով յաղթել Ար-
տաշէսին՝ զիմեցին խարդախութեան: Յատ ոս-
կիներ տալով անոր զօրապետներուն՝ թունաւորել
տուին զայն:

Այս կերպով մեռաւ քաջ Արտաշէսը որ
մեռած ատենը ըստաւ: «Աւաղ փառացս անցաւու-
րի», այսինքն, մեղք փառքերուս որ անցան գա-
ցին:

ՃՄՐՑՈՒՄՆԵՐ.— Ո՞վ էր Արտաշէսը եւ ինչո՞ւ աշ-
խարհակալ կը կոչուէր: Ի՞նչեր կը պատմէին իր զինուոր-
ներու շատուրեան մասին: Ո՞րոնց դէմ պատերազմեր
քրաւ եւ ի՞նչպէս մեռաւ:



ԴԱՍ Թ.
ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ

Վաղարշակէ վերջ եկող թագաւորներուն ա-
մենէն մեծն ու փառաւորը եղաւ Տիգրան։ Անի-



ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ

կա աշխարհի հզօր թագաւորներուն մէջ ալ նը-
շանաւոր է։ Ան ամենէն շատ պատերազմներ
ըրաւ եւ ամենէն շատ երկիրներ զրաւեց։ Նըր-
ջակայ ազգերու բարոր թագաւորներուն ալ յադ-
թեց եւ կա՛մ զանոնք իրեն հնագանդեցուց, կամ
բռնեց եւ իրեն զերի ըրաւ։

Ան իր պալատին մէջ ունէր չորս թագաւորաներ որոնք իրեն ծառայութիւն կ'ընէին: Երբ ինք իր գահուն վրայ նստէր, անոնք ձեռքերնին կուրծքներուն իր քովը պիտի կենային: Երբ ինք կառքով տեղ մը երթար՝ անոնք իր ետեւէն պիտի վաղէին:

Երբ իր հայրը՝ Արտաշէս՝ մեռաւ, Պարթեւներու թագաւորը իր վրայ եկաւ որ առաջնութեան պատիւը խլէ Տիգրանէն: Բայց պատերազմի մէջ յաղթուեցաւ եւ սպաննուեցաւ: Տիգրան անոր Երկիրներն ալ դրաւեց եւ մնաց «Թագաւորներու թագաւոր»: Աս ալ, իր հօրը պէս, դրամներ շինել տուաւ և մէկ կողմը իր պատկերը, միւս կողմը՝ «Թագաւորներու թագաւոր» դրել տուաւ:

Տիգրան գրաւեց նաեւ Ասորիքը և հասաւ մինչեւ Երուսաղէմ: Բոլոր զրաւած տեղերէն ան յոյն, հրեայ, արաբ գերիներ բերելով բնակեցուց Հայաստան, որ շէնցնեն իր Երկիրը:

Այն ատեններ, Եւրոպայի մէջ, Հռոմայեցի անունով մեծ ժողովուրդ մը կար: Ասոնք տեսնելով որ Մեծն Տիգրան շատ կը զօրանայ, անոր գէմ զրկեցին իրենց նշանաւոր զօրապետները: Բայց այդ զօրապետները չկրցան բոլորովին յաղթել Տիգրանին:

Այս պատերազմները շատ երկար տեւեցին: Ամենէն վերջը Հռոմայեցիք Տիգրանի վրայ զրկեցին իրենց ամենէն մեծ զօրապետը, որ Պատագէս կը կոչուէր: Բայց այս ատենները Տիգրան շատ ծերացած էր: Իր որդին ալ, որ փոքր Տիգրան իր կոչուէր, զացած միացած էր Պատագէսին: Յետոյ, հպատակ աղգերն ալ Տիգրանի դէմ թշնամացած էին:

Ասոր համար, Տիգրան խելացութիւն սեպեց հաշտուիլ Պամպէսի հետ և հաշտուեցաւ:

Պամպէս միայն Հայաստանը ձգեց Տիգրանին և միւս Երկիրները իրենց տէրերուն վերադառնուց: Իսկ փոքր Տիգրանը, որ կ'ուզէր հօրը տեղ թագաւոր ըլլալ, իրեն հետ Հռոմ տարաւ և սպաննեց զայն իր դէշ բնաւորութեան պատճառաւ:

ՀԱՅՐՅՈՒՄՆԵՐ.— Ի՞նչ զիտէք Մեծն Տիգրանի մասին: Ի՞նչպէս կը վարուէր զերի բազաւորներու հետ: Ի՞նչու Պարքւները իր վրայ պատերազմի եկան: Ուրիշ ո՞ր Երկիրները զրաւեց Տիգրան: Ի նշո՞ւ իր վրայ եկան Հռոմայեցիք: Ինչո՞ւ Տիգրան հաշտուեցաւ Պամպէսի հետ:



ԹԱՍ ՓԱ. Ժ.

ԱԲ ԳԱՐ

Հայաստանի հարաւային կողմը եղեսիա
անուով քաղաք մը կայ: Այս քաղաքին թաղա-
տորն էր Աբգար որ բարի մարդ մըն էր:

Աբգարի օրով Երուսաղէմի մէջ կ'ապրէր և
հրաշքներ կը դործէր Յիսուս:

Անդամ մը Աբգարի մարդիկը երբ Երուսա-
ղէմէն կ'անցնէին տեսան Յի-
սուսը որ կը քարոզէր և հր-
աշքներ կը դործէր: Կա-
զերն ու կոյրերը կ'առողջաց-
նէր և մեռենեալուն անդամ
յալութիւն առնել կուտար:

Աբգարի մարդիկը եկան իրենց թագաւոխն
պատմեցին այս բաները: Թագաւորը, որ բորո-
տութիւն ըստած գէշ հիւանդաթիւնը ունէր վը-
րան ու չէր կրնար բժշկուիլ: Նամակ մը զրեց
Յիսուսին և խնդրեց որ զայ զինքը բժշկէ եւ
բժշկելէ յետոյ ալ իր քովը ապրի, քանի որ
Հրեաները զինքը չէին սիրեր:

Յիսուս պատասխանեղ Աբգարի եւ ըստ թէ



ինք չէ եկած հանգիստ ապրելու, այլ մարդոց
օգնելու: Ըստ նաեւ թէ ինք չի կրնար գալ,
բայց իր յարութենէն յետոյ աշակերտներէն մէ-
կը կը դրկէ որ զինքը բժշկէ:

Յիսուս Աբգարի դրկեց նաեւ իր նկարը:
իրաւ ալ Յիսուս իր աշակերտներէն Թաղէս
առաքեալը դրկեց Եղեսիա Աբգարը բժշկելու
համար:

Աբգար բժշկուեցաւ եւ ինք ու իր ընտանի-
քը քրիստոնեայ մկրտուեցան:

Յետոյ նամակներ դրկեց ուրիշ թագաւոր-
ներու որ անոնք ալ քրիստոնեայ ըլլան:

Բայց այս նամակներուն պատասխանը չա-
ռած մեռաւ:

Իսկ Թաղէսս առաքեալը Եղեսիացիները քը-
րիստոնեայ դարձնելէ յետոյ անցաւ Հայաստան:

ՀԱՅՑՈՒՄՆԵՐ. — Ո՞ր տեղի բազաւորն էր Աբգար:
Ի՞նչ տեսան իր մարդիկը Երուսաղէմի մէջ: Ի՞նչ պա-
տասխանեց Յիսուս Աբգարին: Ի՞նչ ըրաւ Թաղէսս առաք եալը:



Պ Ա Ս Ժ Ա.

ՍԱՆԱՏՐՈՒԿ ԵՒ ՍԱՆԴՈՒԽՍ


Արդարի ժամանակ Հայաստանի թագաւորն
էր Սանատրուկ :

Երբ Թագեռս առաքեալը Հայաստան եկաւ և
սկսաւ քրիստոնէութիւն քարողել, Սանատրուկ և
իր ընտանիքը, Արդարի օրինակին հետեւելով,
քրիստոնեայ եղան :

Սակայն հայ իշխանները իրենց հին կրօն-
քին վրայ մնացած ըլլալով, Սանատրուկ վախ-
ցաւ անոնցմէ և քանի մը տարի յետոյ ինքն ալ-
ուրացաւ քրիստոնէութիւնը ու հրամայեց որ ով-
որ քրիստոնեայ եղած է, նորէն հին կրօնքին վե-
րադառնայ : Իր հրամանը չի կատարազները պի-
տի սպաննուէին :

Սանատրուկ ունէր խելացի եւ բարի աղջիկ
մը՝ Սանդուխտ անունով : Սա չուզեց իր նոր
կրօնքը ձգել եւ հայրը հրամայեց որ իր աղջիկը
բանտարկեն :

Յետոյ իշխան մը եւ 50 զինուորներ զրկեց
բանտը, որ համոզեն Սանդուխտը, սակայն իրենք



ՍԱՆԴՈՒԽՍ ԿՈՅԸ

համոզուեցան եւ քրիստոնեայ դարձան : Սանա-
տրուկ զայրացաւ և սպաննել առւաւ զանոնք : Ա-
ռոնց մէջ էր նաեւ Թագեռսը, որ սակայն հրաշ-
քով ազատուեցաւ :

Քանի մը օր յետոյ նորէն բռնեցին սուրբ
Առաքեալը եւ շատ չարչարեցին զինքը : Սա-
կայն Թագեռս միշտ անվաս մնաց :

Ամենէն վերջը, Սանատրուկ հրամայեց որ

սուրով սպաննեն Թաղէռուր եւ այդպէս ալ ըրին։
Անկէ յետոյ, Սանատրուկ դահիճներ զրկեց բան-
ար եւ իր աղջիկն ալ նահատակել տուաւ։

Սանդուխտը մեռաւ բայց իր անունը սիրե-
լի եղաւ Հայերուն համար։

Թաղէռոս առաքեալի անունն ալ սիրելի
մաց Հայոց մէջ եւ շատ մը Հայեր շարունակե-
ցին ծածուկէն քրիստոնեայ մնալ։

Ուրեմն մեր մէջ առաջին անգամ քրիստո-
նէութիւնը քարողողն եղաւ Թաղէռոս առաքեա-
լը։

Այս պատճառաւ է որ մեր եկեղեցին կը
կոչուի Առաքելական։

Թաղէռոս առաքեալի գերեզմանը կը գտնուի
Հայաստանի մէջ։ Անոր վրայ շինուած է մեծ
և փառաւոր վանք մը։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ո՞վ էր Սանատրուկը։ Ի՞նչու հա-
լածեց քրիստոնեաները։ Ի՞նչ ըրաւ իր աղջիկը։ Ի՞նչպէս
նահատակուեցան Սանդուխտ կոյսն ու Թաղէռոս առաքեա-
լը։



ԴԱՍ ՓԲ.

ԱՌՏԱԾԷՍԻՄ Բ.

Արտաշէս շինարար թաղաւոր մըն էր։ Մեր
պատմիչները կ'ըսեն թէ անոր օրով Հայաստանի
մէջ թիզ մը հող անգամ չկար որ անմշակ մնա-
ցած ըլլար։ Ան շինեց քաղաքներ, գիւղեր։ Բա-
նալ տուաւ նոր ճամբաներ, շինեց կամուրջ-
ներ եւ լիճերն ու գետերը լեցուց նաւակներով
որպէսզի մարդիկ դիւրութեամբ կարենան ճամ-
բորդել եւ առեւտուր ընել։

Ան գրաւ նաեւ նոր օրէնքներ եւ որոշեց
Հայաստանի ստհմանները։

Օտար երկիրներէ բազմաթիւ դաղթական-
ներ ալ բերաւ եւ բնակեցուց Հայաստանի մէջ։

Բայց ան նաեւ պատերազմագէտ էր։ Յաղ-
թեց իր հակառակորդներուն և չթողուց որ ա-
նոնք Հայերուն նեղութիւն պատճառեն։

Արտաշէս Բ. շինեց քաղաք մը և իր ա-
նունով զայն կոչեց Արտաշատ։

Հաղիւ լրացուցած էր այդ քաղաքին շինու-
թիւնը երբ Հայաստանի հիւսիսային աղջերը
(Ալաններ և Վրացիներ) արշաւեցին Հայաստան։



ՍԱՓԵՆԻԿ

Արտաշէս զնաց անոնց դէմ պատերազմի, յաղթեց եւ փախցուց զանոնք կուր զետին միւս կողմը։ Սակայն Ալաններու թագաւորին զաւակը զերի ինկաւ Արտաշէսի ձեռքը։

Ալանաց թագաւորը մարդիկ զրկեց Արտաշէսին եւ խնդրեց որ իր զաւակը իրեն վերադարձնէ, Բայց Արտաշէս մերժեց։


Այն ատեն, Ալաններու թագաւորին աղջիկը

Սաթենիկ՝ զետին եղերքը դալով ժայռի մը վը-
րայ բարձրացաւ եւ ըստ Արտաշէսի։

— Ո՞վ քաջ Արտաշէս, դուն որ յաղթեցիր
Ալանաց քաջ աղջին, կը վայելէ՞ որ քովդ գերի
պահես իմ եզրայրու։ Եթէ զայն չյանձնես մենք
մի՛շտ քեզի թշնամի պիտի մնանք։

Արտաշէս հիացաւ Սաթենիկի խելացութեան
եւ զեղեցկութեան վրայ։ Մարդիկ զրկեց իր
հօրը եւ Սաթենիկը իրեն թագուհի ուզեց։ Հայ-
րը լնդունեց։ Մեծ եւ փառաւոր հարսնիք մը
ըրին եւ դաշինք դրին ու իրարու հետ այլեւս
բարեկոմ մնացին։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ո՞վ էր Արտաշէս Բ. եւ ինչե՛ր ը-
րաւ։ Ո՞ր բաղաբը շինեց։ Խնչպէս վերջացաւ Ալանաց
արշաւանքը։ Ո՞վ եղաւ Արտաշէսի բազուիին։



ԹԱՅ ԺՎԱՆ

ԱՐՏԱՎԵԼՍԻ ՄԱՀԼ ԵՒ ԱՐՏԱՒԱԶԴԻ

Ալաններու և Վրացիններու պատերազմէն յետոյ Արտաշէս գեռ երկար ատեն թաղաւորեց և Հայերը հանգիստ ու երջանիկ էին :

Անգամմը երբ ան հեռաւոր տեղ մը գացած էր, հիւանդացաւ և անկողինը ինկաւ : Ան իր միտքը կը բերէր հին օրերը և ինքներեն կ'ըսէր . «Անգամ մըն ալ ե՞րբ պիտի վերապառնամ իմ մայրաքաղաքս և տեսնեմ ծխաններէն բարձրացող ծուխը և նաւասարդի առաւօտը, եղնիկներուն վազելը ու եղջերուներուն ցատկոտելը : Մենք այն ատեն փողեր կը հնչեցնէինք և թըմքուկ կը զարնէինք, ինչպէս թաղաւորներու սովորութիւնն է» :

Բայց Արտաշէս չաղէկցաւ ու մեռաւ :

Մեծ ու փառաւոր յուղարկաւորութիւն մը կատարուեցաւ : Զինքը զրին սակիէ դազաղի մը մէջ : Գլուխը զրին սակիէ թագ և հազցուցին սոկեթել հազուսաներ : Թափօրին առջեւէն կ'երթային նուագողները, իսկ դազաղին ետեւէն Արտաշէսի որդիներն ու կիները : Յետոյ կուգա-

յին զինուորականներն ու պաշտօնեաները : Ասոնց ետեւէն ալ կուգային լալկան կիները, որոնք Արտաշէսի գործերը կը պատմէին ու կուլային, իսկ ամենէն վերջը կուգար ահճամար բազմութիւն մը :

Այսպէս տարին ու թաղեցին Արտաշէսը : Թաղումին ատեն, բաղմաթիւ մարդիկ, որոնք շատ կը սիրէին իրենց թաղաւորը, ինքզինքնին մեռցուցին Արտաշէսի գերեզմանին վրայ ու միասին թաղուեցան :

Այս տեսնելով Արտաւազդ, որ Արտաշէսի անդրանիկ որդին էր և չար սիրտ ունէր, նա-



Արտաւազդ անդրունդը կ'իջնայ

խանձեցաւ իր հօրը եւ ըստաւ. «Հայրի՛կ, դուն
զացիր եւ ամէն մարդ հետդ տարիր. ես աւե-
րակներո՞ւ վրայ պիտի թագաւորեմ» :

Այն տաեն, կ'ըսեն, Արտաշէսի դերեղ-
մանէն ձայն մը ելաւ որ կ'ըսէր. «Երբ օր մը
որսի երթառ Ազատ Մասիսի վրայ, քաջքերը
քեզ բռնեն եւ Ազատ Մասիսի վերերը տանին
բանտարկեն. հո՞ն մնաս ու լոյս չտեսնաս» :

Խրաւ ալ, օր մը, երբ Արտաւազդ որսի զա-
ցած էր ձիով, Մասիսի անդունդներուն մէջ ին-
կաւ ու կորսուեցաւ :

Կ'ըսեն թէ, եթէ ան ազատուի եւ աշխարհ
դայ, իր վրէժը պիտի լուծէ :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ կըսէր Արտաշէսը հիւանդաւ-
րեան անկողնին մէջ: Ի՞նչպէս կատարուեցաւ անոր յու-
ղարկաւորութիւնը: Ո՞վ էր Արտաւազդ եւ ի՞նչ բաւ իր
հօրը զերեզմանին վրայ: ի՞նչ պատամխանեց Արտաշէս
եւ ի՞նչ պատահեցաւ Արտաւազդի:



Պ Ա Ս Ժ Պ

Խ Ո Ս Ռ Ո Վ



Մենք զիտենք թէ Հայերու եւ Պարսիկնե-
րու թագաւորները իրարու ազգական էին:

Բայց Արտաշէսը անունով պարսիկ իշխան մը
իր թագաւորը սպաննեց ու ինք եղաւ Պարսկաս-
տանի թագաւորը:

Այդ ատենները Հոյոց թագաւորն էր Խոս-
րով: Սա երբ խմացաւ իր ազգականին պատա-
հածը, շատ զօրք ժողվեց եւ զնաց Արտաշէրը
պատժելու: Պարսից թագաւորը շատ նեղը մը-
նաց եւ կը մտածէր թէ ի՞նչպէս պէտք է ազատ-
ուի Խոսրովի ձեռքէն: Անակ անունով իշխան
մը իրեն ըստ թէ ինք կրնայ սպաննել Խոսրո-
վը: Իրբ թէ Արտաշէսին փախչելով՝ Անակ ե-
կաւ Խոսրովի քով, եւ անդամ մը երբ որսի զա-
գացած էին՝ զարկաւ սպաննեց Խոսրովը: Հայ
իշխաններն ալ սպաննեցին Անակը եւ իր բոլոր
ընտանիքը: Միայն աղայ մը ազատուեցաւ և
տարուեցաւ կեսարիա:

Արտաշէսը եկաւ զրաւեց Հայաստանը ու երբ

իմացաւ, Սնակի եւ անոր ընտանիքին պատահածը, ինքն ալ հրամայեց որ սպաննեն Խոսրովի ամբողջ ընտանիքը։ Սակայն հայ իշխանները կրցան ազատել Տրդատ անտեսով տղայ մը եւ անոր քոյրը՝ Խոսրովիդուխուտ։




ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՈՒՏ

Տրդատը փախցուցին չոռմ ուր ան զինուոր եղաւ եւ շատ մը քաջութիւններ ըրաւ։

ՀԱՅՑՈՒՄՆԵՐ— Հայոց Խոսրով քազարին ատեն ի՞նչ պատահեցաւ Պարսկաստանի մէջ։ Ո՞վ էր Սնակ Պահլաւնին և ի՞նչ ըրաւ։ Օրսնել ազատուեցան Սնակի եւ Խոսրովի ընտանիքէն։ Ո՞վ զրաւեց Հայատանք։ Ո՞ւր արքուեցաւ Տրդատը։

ԴԱՍ ԺԵ.

ՏՐԴԱՏԻ ՔԱՋՈՒԹԻՒՆԵՐԸ



Տրդատ չոռմի մէջ զինուորութիւն կ'ընէր։ Ան իր քաջութիւններովը ամէն մարդ հիացուց իր վրայ։

Անդամ մը երկու վայրի ցուլեր իր վրայ յարձակեցան։ Տրդատ բոնեց անոնց եղջիւրներէն և այնպէս մը ցնցեց, որ եղջիւրները տեղէն հանեց և եղները գետին ինկան։

Օր մըն ալ կառքով մրցում կ'ընէին։ Իր ընկերները խարդախութիւն ընելով զինքը կառքէն վար ձգեցին։ Տրդատ վազելով հասաւ անոնց կառքին։ Ետեւէն և անիւններէն բոնելով, ձիերը եղած տեղելոնին կեցուց։

Ուրիշ անդամ մը չոռմայեցիք պատերազմ ունէին և ուտելիքը պակսեցաւ, սով եղաւ։ Զինուորները իրենց մեծերը կ'սպաննէին և հաց կ'ուզէին։ Տրդատ կեցաւ իր մեծին դրանը առջեւ և չձգեց որ մարդ ներս մտնէ։

Անդամ մըն ալ, նորէն, չոռմայեցիք պատե-

բազմի կ'երթային։ Երեկոյեան հասան քաղաք
մը, բայց պարիսպին դուռները գոց գտան։ Իոկ
զինուորները և կենդանիները անօթի էին։ Քա-
ղաքացիք դուռները չբացին։ Այն ատեն Տրդատ
պարիսպներէն վեր բարձրանալով քաղաք մտաւ և
խոսի դէղերը, պահապաներն ու շուները բռնելով
պարիսպէն դուրս նետեց։

Իր վերջին քաջութիւնը եղաւ վայրենինե-
րու թագաւորի մը դէմ կոռուիլը։ Այս թագա-
ւորը պատերազմի եկած էր Հռոմի կայսրին վր-
րայ և լուր զրկած էր անոր ըսելով, որ ե-
թէ քաջ ես, եկուր միասին գոտեմարտինք։
Կայսրը թոյլ մարդ մըն էր, ուստի ան իր հա-
զուստները հազցուց Տրդատին և զրկեց վայրե-
նիներու թագաւորին դէմ։ Տրդատ յաղթեց ա-
նոր և զայն բռնելով բերաւ կայսրին։

Կայսրը ասկէ շատ գոհ մնաց և Տրդատին
շատ մը զօրք տալով զրկեց Հայաստան որ Պար-
սիկները փախցնէ և իր հօրը տեղ ըլլայ թագա-
ւոր։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ի՞նչ ըրաւ Տրդատ երբ երկու
վայրի ցուլեր իր վրայ յարձակեցան։ Ի՞նչ ըրաւ կառ-
նով մրցումի տաները։ Ի՞նչ ըրաւ ան երբ զինուորները ի-
րեց մեծերը կ'ապանենին։ Ի՞նչ ըրաւ երբ դուռները զոց
Էազարի մը առցեւը հասան։ Ո՞րն էր իր վերջին բաջա-
զործութիւնը եւ ի՞նչ ըրաւ կայսրը։

Դ Ա Ս Ժ Ջ .

ԱՆԱՀԻԾ ԶԱՍՄՈՒԱԾՈՒՀԻԾԻՆ



Հայաստանի արեւմտեան կողմը կայ Երիզա
(Երղնկա) քաղաքը։ Հին ատեն Հայերը հոն ու-
նէին նշանաւոր տաճար մը որուն մէջ կար Ա-
նահիտ չաստուածուհիին արձանը։ Հայերը շատ
կը սիրէին Անահիտը ու կը յարգէին զայն։

Տրդատ Հայաստան զալու ատեն այդ քա-
ղաքէն պէտք էր անցնէր։ Երբ հոն
հասաւ, մտածեց շնորհակալու-
թիւն յայտնել Անահիտին։ Ուս-
ափ հրամայեց իր զինուորներուն
որ ծաղկեփունջեր տանին տաճարը
և երկրպագութիւն ընեն Անահիտին։

Թագաւորին հրամանը կատարուեցաւ։ Մի-
այն մէկ հոգի չուղեց կատարել զայն։ Անիկա
թագաւորին զրագիրն էր։ Տրդատ շատ զայրա-
ցաւ և հրամայեց անոր կատարել հրամանը։
Բայց իր զրագիրը չընդունեց, ըսելով թէ ինք
ճշմարիտ Աստուածը կը ճանչնայ։ Տրդատ չար-
չարել տուաւ իր զրագիրը, բայց անօդուտ։ Իսկ



Երբ իմացաւ թէ այդ մարդը իր հայրը սպաննող Անակին որդին էր, կատղեցաւ և հրամայեց տանիլ Խորլիւսապը նետել՝ Արտաշատ քաղաքին քովը:

Իրաւ ալ Անակի որդին էր այդ մարդը: Բայց ան հիմա քրիստոնեայ էր և եկած Տրդատին ծառայելու, որպէս զի Աստված ներէ իր հօր յանցանքը: Ան կը կոչուէր Գրիգոր:

Տրդատ շարունակեց իր ճամբան: Հայ իշխանները շատ ուրախացան երբ իմացան թէ Տրդատը կուգայ և գացին անոր միացան: Իր քոյրն ալ եկաւ իր քովը:

Յետոյ Տրդատ պատերազմեցաւ Պարսիկներուն գէմ, յաղթեց անոնց և եղաւ Հայաստանի թագաւոր:

ՀԱՅՑՈՒՄՆԵՆՔ.— Ո՞ւր կը զանուէր Անահիտ չատուածուիին տանարք: Խ՞նչ երամայեց Տրդատ իր զինուորներուն: Ո՞վ էր Գրիգոր եւ ի՞նչ ըրաւ: Ո՞ւր նեան տուաւ զինքը Տրդատ:



ԴԱՍ ԺԷ.

ՔԱՂԱԿԱՊՈՒՆ ԿՈՅՍԵՐՈՒ ԱԿԱՆԴԱՎԵՊԸ

ԿԱՄ

Ի՞նչո՞ւ ՀԱՅԵՐԸ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԵՂԱՆ



Երբ Տրդատ խաղաղ կերպով կը թագաւորէր, Հոռմայեցւոց երկրէն քառասունի չափ կոյսեր եկան Հայաստան: Այդ խումբին մեծն էր Գայիանէն, իսկ ամենէն գեղեցիկը՝ Հոխիսիմէն:

Օր մըն ալ Հոռմի թագաւորէն նամակ մը եկաւ Տրդատին: Կայսրը Տրդատին կը պատուիրէր գտնել այդ կոյսերը և իրեն ղրկել Հոխիսիմէն՝ թագուհի ընելու համար իրեն:


Շատ փնտուտուքէ յետոյ Տրդատ գտաւ զանոնք, բայց տեսնելով Հոխիսիմէի գեղեցիութիւնը, ուզեց իրեն թագուհի առնել: Հոխիսիմէ չընդունեց և թագաւորը զայն բանտարկեց: Յետոյ որոշեց բոնութեամբ հարսնիք կատարել: Պալատ բերին Հոխիսիմէ կոյսը, բայց ան հրեց թագաւորը և բաղմութիւնը ճեղքելով գուրս եւ լաւ ու իր ընկերներուն քովը ճգնաց: Տրդատ

շատ զայրացաւ ու հրամայեց սպաննել բոլոր կոյսերը:

Թաղաւորին հրամանը կատարուեցաւ, բայց քանի մը օր վերջ Տրդատի վրայ խենդութիւն եկաւ: Ան ա՛լ պալատը չէր գար, լեռները կը պատէր:

Իր քոյրը, որ զինքը շատ կը սիրէր, երաշի մէջ տեսաւ որ հրեշտակը իրեն կ'ըսէր թէ միայն Գրիգորը կրնայ բժշկել իր եղբայրը: Այս երազը քանի մը անդամ կրկնուեցաւ: Խոսրովիդուխտի ստիպումով իշխանները դացին Խորվիրապը և տեսնելով որ Գրիգորը իրաւէն ողջ է, չուանով մը դուրս քաշեցին:

Ասսուծոյ հրամանով Տրդատ ալ վազեց եկաւ լեռնէն և Գրիգորի ստիպը ինկաւ: Գրիգոր զայն բժշկեց: Յետոյ անմիշակ դացին կոյսերու սուկորները ժողվեցին ու թաղեցին: Վերջէն անոնց թաղուած տեղերուն վը-



Ս. Էջմիածին

րայ շինեցին եկեղեցիներ որոնք մինչեւ հիմա կը մնան: Անոնք շինեցին նաեւ Էջմիածինը:



Ս. Գայիանէ եկեղեցին



Ս. Հոփիսիմէի տաճարը

Այս բաներէն յետոյ, Գրիգոր և Տրդատ պտաւեցան Հայաստան և Քրիստոնէութիւնը տարածեցին Հայոց մէջ:


Քրիստոնէութեան լոյսը մեր մէջ տարածեւ լուն համար, Գրիգոր կոչուեցաւ Լուսաւորիչ:

Գրիգոր և Տրդատ երկար տարիներ ապրեցան և մեռան խոր ծերութեան մէջ:

ՀԱՅՑՈՒՄՆԵՐ.— Ի՞նչպէս Հայաստան փախած էին Հոփիսիմէան կոյսերը: Ի՞նչպէս եղաւ որ բռնուեցան անոնք: Տրդատ ինչո՞ւ նահատակել տուաւ զանոնէ եւ ի՞նչ պատեհեցաւ իրեն: Ի՞նչպէս եսար վիրապէն դուրս եանուեցաւ Գրիգորը եւ ինչ ըրտ: Ինչո՞ւ Գրիգոր կուսաւորիչ կոչուեցաւ:

ՊԱՍ Փ. Բ.

Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՄԵՍՐՈՊ



Տրդատէն յետոյ շատ թագաւորներ ունեցանք։ Անոնցմէ մէկն էր Վռամշապուհ, որ իւմաստուն թագաւոր մըն էր։

Վռամշապուհի ժամանակ կ'ասլրէին երկու մեծ հայեր՝ Ս. Սահակ և Ս. Մեսրոպ։ Ս. Սահակ

Հայոց կաթողիկոսն էր՝ Լուստորչի ցեղէն, իսկ Ս. Մեսրոպը քարտովիչ էր։

Մինչեւ Վռամշապուհ թագաւորը Հայերը թէեւ հայերէն կը խօսէին, բայց գիր չունէին։



Ս. ՍԱՀԱԿ

Ս. Մեսրոպ Ս. Սահակին և Վռամշապուհ թագաւորին հասկցոց որ եթէ սեփական գիր չի գտնան Հայեր պիսի չկրնան եկեղեցին աղօթքներէն բան մը հասկնալ։ Ուսափ որոշեցին գիր գտնել։ Ամենէն շատ Ս. Մեսրոպը աշխատեցաւ այս գործին համար։ Անդամ մը երբ հեռու քաղաքի մը մէջ մինակը նստած կը մտածէր, կէս

քուն կէս արթուն, ձեռք մը տեսաւ որ պատին վրայ կը զրէր փնտուած գիրերը։ Ս. Մեսրոպ անմիջապէս արթընցաւ և ընդօրինակեց զանոնք ու եկաւ Ս. Սահակի և Վռամշապուհի քով ուրոնք շատ ուրախացան։

Անմիջապէս դպրոցներ բացին և իմաստուն աշակերտներ ժողվելով անոնց հայերէն սորվեցուցին։ Այս աշակերտներն ալ երբ մեծան ուրիշ քաղաքներ գացին և

դպրոցներ բացին։ Այս կերպով հայերէն զիրը տարածուեցաւ Հայաստանի մէջ։ Իսկ Ս. Սահակ և Ս. Մեսրոպ հայերէնի թարգմանեցին Աստուածաշունչը։

Այս բաները եղան ասկէ 1500 տարի առաջ։

Ս. Սահակ և Ս. Մեսրոպ մեր ազգի առաջին ուսուցիչներն են։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ— Խօնչպիսի բազաւոր մըն էր Վարուապաւոր։ Ո՞վ էին Սահակն ու Մեսրոպը։ Անոնք ինչո՞ւ որոշեցին զիրեր զտնել Հայոց համար։ Ո՞վ զտաւ այդ զիրերը եւ ի՞նչպէս։ Ի՞նչ ըրին անկէ յետոյ Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ։



Ս. ՄԵՍՐՈՊ

ԴԱՍ ՓԹ.
ՔԱՂՆ ՎԱՐԴԱՆ



Ատեն մը եղաւ որ Պարսիկ թագաւորները
շատ զօրացան և կ'ուղէին Հայաստանն ալ գրա-
ւել։ Այս պատճառով անոնք ա'լ չձգեցին որ
Հայերը թագաւոր ունենան։

Բայց Պարսիկներ կ'ուղէին նաեւ որ Հայերը
թողուն քրիստոնէութիւնը և իրենց պէս կրակը
պաշտեն, որպէսզի քիչ քիչ Պարսիկ դառնան։
Ուստի նամակ մը գրեցին Հայերուն և ըսին որ
պէտք է թողուք ձեր կրօնքը և կրակը պաշ-
տէք։ Հայոց մեծերն ալ պատասխանեցին թէ
իրենց կրօնքը ճշմարիտ է, մարդ չի կրնար զի-
րենք կրօնափոխ ընել և թէ անոր համար պատ-
րաստ են մեռնելու։

Պարսիկ թագաւորը բարկացաւ, այդ նամակը
ստորագրողները իր քով կանչեց, բանտարկեց
զանոնք և ըստ որ եթէ կրօնքնին չուրանան՝
պիտի սպաննուին։ Հայ իշխանները մահէն չէ-
ին վախնար, բայց մտածեցին թէ ի՞նչ պիտի ըլ-

լայ իրենց ժողովուրդին վիճակը։ Ուստի որո-
շեցին թագաւորին ըսել թէ կ'ընդունին իր հրա-
մանը։ Թագաւորը շատ ուրախացաւ և շատ



ՔԱՂՆ ՎԱՐԴԱՆ

նուերներ տալով իշխաններուն՝ Հայաստան զըր-
կեց, հետերնին ալ մոզեր, պատուիրելով որ ժո-
ղովուրդը կրակապաշտ դարձնեն։

իշխանները եկան Հայոստան։ Իրենց մէջն էր նաև Քաջն Վարդան որ հայ զօրքերուն հրամանատարն էր և շատ քաջ ու հայրենասէր էր։ Ան հրամայեց որ ամէն մարդպատրաստուի, որպէսզի եթէ Պարսիկները կուտի դան, դիմացնին ելլեն։

Իրաւ ալ շատ չանցած Պարսիկները խիստ մեծ բանակով մը Հայոստան եկան Հայերը կրակապաշտ գարձնելու։

Վարդան անմիջապէս հաւաքեց իր բանակը և անսնց դիմաց զնաց։ Շաւարշան զաշտին մէջ և Ցղմուտ գետին եղերքը մեծ պատերազմ եղաւ։ Վարդան իր սուրբ քաշեց պարսիկ զօրքերուն մէջ մտաւ և բազմաթիւ մարդ ջարգեց։ Պարխիկներուն մէկ մառը սուրսափած, սկսաւ փախչիւ։ Բայց իրենց մեծը միւս մասը արագ մը կանչելով շրջապատել տուաւ Վարդանը։ Սակայն Հայոց քաջ հրամանատարը չվախցաւ և չփախաւ։ Ան մինչեւ իրիկուն կուտեցաւ և բաղմաթիւ վերքեր ստացած ըլլալով, ա՛լ չդիմացաւ ու մեռաւ։

Հայ զինուորները երբ այս տիսուր լուրը իմացան, քաշուեցան լեռները և անկէ սկսան կոռիւ Պարսիկներուն դէմ։

Այս կերպով, թէեւ Պարսիկները Հայոց

յաղթեցին, բայց չկրցան զանոնք կրակապաշտ դարձնել։

Վարդան և իր ընկերները մեզի համար եղան սուրբեր, քանի որ անոնք վրկեցին մեր հաւատքը եւ մեր ազգը։ Ասոր համար է որ ամէն տարի կը տօնենք Վարդանանց սուրբ յիշատակը։

Այս պատերազմին մէջ Պարսիկներու կողմն անցած էին խումբ մը ուրացող հայ իշխաններ։ Ասոնց պետն էր Վասակը, որ յոյս ունէր թէ Պարսից արքան զինքը Հայաստանի թագաւոր պիտի ընէր։ Սակայն սխալեցաւ։ Պարսից թագաւորը իմանալով որ Վասակը զինք խարած է, ըսելով թէ ես կրնամ Հայերը կրակապաշտ դարձնել, զայն բանալ ձգեց, ուր ան մեռաւ աղքատութեան մէջ։

ՀԱՅՐՁՈՒՄՆԵՐ.— Որո՞նք վերջացուցին Վաղարշակի սերունդին բազաւորութիւնը եւ ինչո՞ւ։ Պարսիկ բազաւորը ի՞նչ զրեց Հայերուն իւ ի՞նչ պատասխան ստացաւ։ Ի՞նչ կրամայց բազաւորը եւ ի՞նչ ըրին հայ իշխանները։ Ի՞նչ ըրաւ Պարսից բազաւորը երբ տեսաւ թէ խարուեր է։ Ո՞ւր տեղի ունեցաւ Վարդանանց պատերազմը։ Ի՞նչպէս նահատակուեցաւ Վարդանը եւ ի՞նչ ըրին Հայերը անկէ յետոյ։ Ինչո՞ւ կը տանենի Վարդանանց յիշատակը։



ԴԱՍ Ի.

ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Վարդանանց պատերազմէն յետոյ Պարսիկները առեն մը հանգիստ ձգեցին Հայերը։ Սակայն վերջէն նորէն սկսան պահանջել որ անոնք կրօնափոխ ըլլան։ Բայց այս անգամ խորամանկութեամբ կը շարժէին։ այսինքն, ով որ կրտկապաշտ կը դառնար անոր պաշտօն և պատիւ կուտային։ Տղէտ և փռասէր մարդիկ կ'որանային իրենց կրօնքը և կը վարձարուէին։



ՎԱՀԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Այս կերպով Հայաստան լեցուեցաւ դէ մարդերով։ Մէկը պէտք էր որ վերջ տար այս բաներուն։ Այդ մէկը եղաւ Վահան Մամիկոնեանը, որ Վարդանի եղբօր տղան էր։

Պիշեր մը հայրենասէր իշխանները եկան իրեն և ըսին որ իրենց հրամանատարը ըլլայ և Պարսիկները փախցնեն Հայաստանէն։ Վահան

զիրենք յանդիմանեց ըսելով թէ դուք թոյլ ու վախկոտ մարդիկ էք և ես վստահ չեմ ձեր վրայ։ Նախարարները Ս. Գրքի վրայ երդում ըրին որ մինչեւ վերջ հաւասարիմ պիտի մնան իրեն և պիտի կուտին Պարսիկներուն դէմ։

Վերջապէս Վահան համոզուեցաւ և անմիջապէս գործի ոկան։ Պիշերով յարձակեցան Պարսիկներու վրայ և իրենց երկերը փախցուցին։

Վահան Մամիկոնեան Վարդանի պէս մեծ պատերազմներ չէր ըներ, այլ փոքրիկ խումբերով։ յանկարծակի Պարսիկներու վրայ կը յարձակէր, կը ջարդէր ու մնացեալը կը փախցընէր։

Երկար տարիներ այսպէս պատերազմեցաւ Վահան։ Պարսիկ զինուորները այնքան վախցած էին իրմէ, որ չէին ուզեր իրեն դէմ կուռի դուրս գալ։ Կը կարծէին թէ Վահան իր զինուորներով, գետնի տակ պահուած կ'ըլլայ և յանկարծ գէմերնին կ'ելլէ։ Ան անգամ մը նոյնիսկ 40 հոգիով զիրենք յաղթեց և ահազին մարդ չարգեց։

Պարսիկներու թաղաւորը սախուեցաւ մարդ զրկել Վահանին և հաշտութիւն առաջարկել։ Վահան երեք պայման առաջարկեց։

Ա. Հայերը ազատ պիտի ըլլան իրենց կը-
րոնքը պաշտելու:

Բ. Պարսիկ թագաւորը ստախօս մարդոց
խօսքին կարեւորովթիւն պէտք չէ տայ:

Գ. Պարսիկ թագաւորը անպիտան մարդոց
պէտք չէ պաշտօն և պատիւ տայ:

Թագաւորը ընդունեց Վահանի այս խելացի
պայմանները և հաշտուեցաւ:

Ուրեմն, անզամ մըն ալ Պարսիկները իրենց
նպատակին չկրցան համիլ և տեղի տալին:

Վահան Պարսիկ թագաւորին քոյլն ալ գնաց,
որ տեսնելով անոր խելացիովթիւնը զայն Հայաս-
տանի վրայ կառավարիչ նշանակեց: Վահան եր-
կար ատեն խաղաղովթեամբ կառավարեց իր եր-
կիրը և մեռաւ խոր ծերովթեան մէջ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Վարդանանց պատերազմէն յետոյ
Պարսիկները ի՞նչպէս կ'աշխատէին Հայերը կրօնափոխ
ընթու: Սյս անզամ ով եղաւ Հայոց առաջնորդը: Ի՞նչ
ըրաւ Վահան: Ս. ի՞նչպէս կը պատերազմէր: Ի՞նչ առա-
ջարկեց Վահանին պարսիկ բազաւորը: Ի՞նչ պատասխա-
նեց Վահան: Յետոյ ի՞նչ եղաւ:



ՊԱՍ Ի Ա.

ՊԱՅ Լ ՎԱՀԱՆ

Հին Հայաստանի մէջ գտւառ մը կար որուն
կ'ըսէին Տարօն և կը պատկանէր Մամիկոնեան իշ-
խաններուն: Այս իշխաններէն մէկն էր Մաշեղը,



ՄՈՒՇԵԴ,

որ քաջ և խելացի մէկն էր:
Անզամ մը Պարսիկներու
թագաւորը լուր զրկեց Մու-
շեղին որ իր զինուորները տու-
նէ և իրեն զայ՝ Յոյներու դէմ
պատերազմի երթալու հա-
մար:

Մուշեղ չուզեց երթալ և Պարսիկներու թա-
գաւորը միաքը դրաւ որ երբ պատերազմէն վե-
րադառնայ՝ զայն պատժէ: Ան այդպէս ալ ը-
րաւ:

Շատ զօրք տուաւ իր Միհրան զօրապետին
և դրկեց Մուշեղի վրայ:

Մուշեղ աղզական մը ունէր Վահան անու-
նով որ քաջ էր ու շատ խորամանկ: Նա այն-
քան թշնամի սպաննած էր, որ իր անունը դրած
էին Պայլ:

Գայլ Վահան հայ զօրքերը ասդին անդին պահեց ու զնաց Միհրանի քով՝ խորամանկութեամբ զայն խարելու համար։ Միհրանին ըստ թէ ինք թշնամի է Մուշեղին և իրմէ զօրք ուղեց անոր վրայ կուի երթալու համար։ Միհրան խարուեցաւ և իր զինուորներէն մաս մը տուաւ Գայլ Վահանին։ Իսկ ասիկա պարսիկ զինուորները բերու իր պահած զօրքերուն քով որոնք ջարդեցին զանոնք և անոնց հագուստները առին հագուեցան։

Գայլ Վահան լուր զրկեց և ուրիշ զօրքեր ալ բերաւ Միհրանէն։ Ասոնք ալ երբ տեսան պարսիկ հազուասով զօրքերը պարսիկ կարծելով ուրախ ուրախ անոնց մօտեցան, ու բոլորն ալ չարգուեցան։

Գայլ Վահան այսպիսի խորամանկութիւններով Միհրանի զօրքերը ամբողջն ալ ջարդեց։

Վերջէն, Վահան, հարիւր հոգիի չափ կարիճներով զնաց Միհրանի քով և ըստ թէ բոլորովին յազմեց Մուշեղին։

Ասոր վրայ լաւ ուրախութիւն մը ըրին, առատ կերան ու խմեցին երբ Միհրան և իր ընկերները աղուոր մը զինովցան, Գայլ Վահան զանոնք ալ սպաննեց։ Եբբ Մուշեղ ծերանալով մեռաւ՝ Վահան եղաւ Ցարոնի իշխանը։

ՀԱՅՑՈՒՄՆԵՐ.— Ա՞ր էր Մամիկոնեան իշխաններւն երկիրը։ Խեցուարախց բազաւորը քշնամազաւ Մուշեղին եւ ի՞նչ բրաւ Գայլ Վահան։

ՊԱՍ Ի Բ.

ԱԾՈՑ ՈՂՈՌՄԱԾ

Յատ ժամանակներ անցնելէ յետոյ Հայերը նորէն թագաւորներ ունեցան։ Ասոնք Բագրատուննեաց ցեղէն էին և խելացի ու քաջ էին։

Այս թագաւորներէն մէկն էր Աշոտ։ Աշոտ քաջ էր նաեւ բարեսիրա։ Յատ

կը սիրէր աղքատները և իր ունեցածէն միշտ բաժին կը հանէր անոնց։ Անիկա սեղան չէր նստեր եթէ իրեն հետ աղքատ մը չունենար։ Ասոր համար զինքը կը կոչեն Աղորմած։



ԱՇՈՏ

Աշոտ Հայաստանի մէջ շինեց շատ մը վահքեր, եկեղեցիներ, հիւանդանոցներ, ծերանոցներ և անկելանոցներ և անոնց տուաւ գիւղեր, արտեր ու այգիներ որ ուտելիքի մասին նեղութիւն չի բաշեն։

Աշոտ ունէր Մուշեղ անունով եղբայր մը, որ ուրիշ քաղաքի մը մէջ ինքինքը թագաւոր յայտարարէ։ Բայց Աշոտ այնքան բարի էր որ ձայն չի հանեց և թողոց որ ան ալ թագաւոր ըլլոյ

որպէսզի իր եղբօրը դէմ պատերազմ չընէ և
արիւն չի թափի:

Բայց Աշոտ քաջ ալ էր: Ունէր 90,000
նոց բանակ մը: Երբ անզամ մը արար զօրապետ
մը իր վրայ եկաւ պատերազմի՝ Աշոտ անոր
դէմ գնաց. յաղթեց անոր և զինքն ալ սպան-
նեց:

Ուրիշ անզամ մըն ալ Յոյներու կայսրը ե-
կաւ իրեն վրայ: Աշոտն ալ իր բանակը առաւ
և անոր դէմ ելաւ: Բայց Յունաց կայսրը երբ
տեսաւ Աշոտի զօրքերը վախցաւ եւ ըստ թէ ես
եկայ քեզմէ զօրք առնելու Արաբներու վրայ եր-
թալու համար:

Երբ Աշոտ ծերանալով մեռաւ Հայերը շատ
տիսրեցան այդպէս բարի եւ կարիճ թագաւոր մը
կորսնցնելնուն համար:

ՀԱՅՈՑԽՄՆԵՐ.— Հայերը նօր բազաւորներ ունե-
ցան, ի՞նչ կը կոչուէին: Աշոտ ինչո՞ւ ողորմած կոչուե-
ցաւ: Ի՞նչեր շինեց Աշոտ: Ի՞նչ բրաւ իր եղբայրը և
ի՞նչպէս վարուցաւ անոր ենտ Աշոտ: Բանակ ունէ՞ր և
որ՞նց դէմ կռաւեցաւ:



Պ Ա Ս Ի Թ Պ Պ .

Գ Ա Գ Ի Կ Բ .

Բագրատունիներու վերջին թագաւորը եղաւ
Գաղիկ Բ: Անիկա զեռ 46 տարու էր երբ թա-
գաւոր եղաւ, բայց քաջ, պատերազմասէր և հայ-
րենասէր էր:

Յոյները այն ատենները Հայերէն կը պա-
հանջէին որ Հայաստանը իրենց տան: Երբ տե-
սան որ Հայերը չեն ուզեր՝ իրարու ետեւէ քանի
մը բանակներ զրկեցին որ բռնի առնեն: Սա-
կայն Գաղիկ միշտ յաղթեց անոնց:

Այն ատեն Յունաց կայսրը խարդախութեան
դիմեց: Նամակ մը զրեց Գաղիկին որ Պոլիս
երթայ տեսակցութեան: Երդում ալ ըրաւ որ
բան մը պիտի չընէ իրեն: Գաղիկ խարուեցաւ
և զնաց:

Կայսրը քանի մը օր պատիւներ ըրաւ իրեն,
բայց ետքը սկսաւ Հայաստանը պահանջէլ: Գա-
ղիկ չի համաձայնեցաւ և կայսրը զինք աքսո-
րեց: Ասոր վրայ քանի մը վաս իշխաններ, շատ
զրամ առնելով կայսրէն, ելան նամակ մը զը-
րեցին անոր որ գայ Հայաստանը գրաւէ: Կայսրը

այդպէս ալ ըրաւ և Գագիկը ուրիշ քաղաք մը զրկեց։

Սակայն Գագիկ միշտ հսու հօն կը պատէր և թոյները կը չարչարէր՝ իր վրէժը առնելու համար։

Օր մըն ալ իմացաւ թէ յոյն եպիսկոպոս մը կայ, որ իր շան անունը Արմէն դրած է։ Գագիկ քանի մը քաջեր առաւ հետը և այդ եպիսկոպոսին տունը գնաց։

— Դուն աղբուր շուն մը տնիս, ըստ անոր, կրնա՞նք տեմնել։

— Արմէն, Արմէն, կանչեց եպիսկոպոսը և շունը ներս եկաւ։


— Ինչո՞ւ Արմէն դրած ես անունը, ըստ Գագիկը։

— Որովհետեւ պղտիկ է, պատասխանեց եպիսկոպոսը։

— Լա՛ւ, ըստ Գագիկ, տեսնենք Հայն պղտիկը թէ Յոյնը։ Եւ նշան ըրաւ իր քաջերուն, որոնք շունն ու իր տէրը մէկ պարկի մէջ զրին և այնքան ծնծեցին կենդանին որ իր տէրը խածնելով մեռցուց։

Բայց Յոյներն ալ շատ զայլացան և օր մը զինքը խարդախութեամբ բռնեցին ու սպաննեցին։

ՃՍ.ՔՑՈՒՄՆԵՐ.— Խճչպիսի մէկն եր Գագիկ Բը։ Յոյները ի՞նչ կը պահանջէին Հայերէն։ Յունաց կայսրը ի՞նչ միջոցաւ եասաւ իր նպատակին։ Խճչպիս մեռաւ Գագիկ քագաւորը։



Կ Ի Լ Ի Կ Ի Ւ

ԹԱՍ ԻԳ:

ԼԵԽՈՆ ՄԵԾԱԳՈՐԾ

Գագիկ թագաւորի մահեն քանի մը տարի յետոյ Հայերը նոր թագաւորութիւն մը հաստատեցին Կիլիկիոյ մէջ։



ԼԵԽՈՆ ՄԵԾԱԳՈՐԾ

Կիլիկիա առաջ Հայերուն չէր պատկաներ այլ Յոյներուն, բայց Հայերը շարդեցին ու փախ-

ցուցին զանոնք և տէր եղան այդ գեղեցիկ երկըն, որ Միջերկրական ծովոն եղերքն է, եւ Կիլիկիա նոր Հայաստան մը եղաւ։


Լեւոնէն առաջ Հայերը շատ մը իշխանապետներ ունեցան Կիլիկիոյ մէջ, բայց առաջին թագաւորը եղաւ Լեւոն։ Անիկա քաջ, պատերազմաէր, խորագէտ և շատ հայրենասէր էր։ Բնաւ չէր ինայեր իր թշնամիներուն։

Այդ ժամանակներ Եւրոպայէն շատ մը բանակներ կուգային՝ Ելտոսաղէմը Մահմէտականնենակիայէն կ'անցնէր։ Լեւոն օգնեց անոնց՝ ուտելիք և ամէն բան առաջիկ Անոնք ալ խոստացան զի՞նքը թագաւոր ճանչնալ։ Հռոմի պապը անոր զրկեց թագ և Գերմանացւոց կայսրն ալ զրոշակ մը՝ որուն վրայ առիւծ մը կար գծուած։ Ու Լեւոն մեծ հանդէսներով թագաւոր օծուեցաւ և Հայերը շատ արախացան։

Ան բազմաթիւ պատերազմներ ըրաւ Մջակայ թշնամիներուն հետ ու բոլորին ալ յաղթեց»

Շինեց բերդեր, վանքեր, եկեղեցիներ, Դըրաւ նոր օրէնքներ ու կանոններ, մէկ խօսքով այնքան մեծ գործեր տեսաւ, որ իր անունը գը-

րին մեծագործ։ Անիկա Տիգրան մեծի պէս նշանոր թագաւոր մըն էր։



ԼԵՒՈՆ ՄԵԾԱԳՈՐԾԻ ԴՐԱՄԻ

ԼԵՒՈՆ ԹԱԳԱՎՈՐԻց 34 տարի և երր ծերանալով հիւանդացաւ ու մեռաւ, ամբողջ Հայերը լացին իրենց կորիճ թագաւորին մահուան վրայ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Կիլիկիա առաջ որո՞նց կը պատկանէր։ Ի՞նչ ըրին ձայնը։ Ի՞նչպիսի մէկն ԼԵՒՈՆ։ Ի՞նչպէս քազաւոր պատկանեցաւ ան։ Ինչո՞ւ մեծագործ անունը ստացաւ։



ԴԱՍ ԻԵ.

ԼԵՒՈՆ Ե.

ՀԱՅՈՑ ՎԵՐԶԻՆ ԹԱԳԱԻՈՐԸ



Հայերու վերջին թագաւորը եղաւ ԼԵՒՈՆ Ե։ որ բարի, իմաստուն և քաջ մէկն էր։

Ան շատ կարճ ատեն մը թագաւորեց, որովհետեւ թշնամիները եկեր զրաւեր էին արդէն ամբողջ Կիլիկիան և պաշարեր էին Հայոց մայրաքաղաքը, որ Սիսկը կը կոչուէր։ Այս քաղաքին քովն է Սիսկը բերդը, և ԼԵՒՈՆ իր խումբը մը քաջերովիլ հոն քաշուած կը կոչուէր։



ԼԵՒՈՆ Ե.

Թշնամիներուն հրամանատարը տեսնելով որ պատերազմով պիտի չկրնայ յաղթել, Լուր ՊԸ՝

կեց Լեւոնի որ եթէ անձնատուր ըլլայ և ուրա-
նայ իր կրօնքը՝ նորէն թագաւոր պիտի մնայ:
Սակայն Լեւոն մերժեց ու պատասխանեց. — Իմ
պարտականութիւնս է հայրենիքիս և կրօնքիս
համար մեռնիլ և ոչ թէ զանոնք ուրանալ:



Կիլիկեան Հայ Զինուոր մը

Ասոր վլայ կոիւը աւելի սաստկացաւ :
Բերդականներէն հայ և օտար կարդ մը
մարդիկ, որոնք հակառակ էին թաղաւորին,
գաղտնի պարսպին դուռները բացին ու թշնա-
մին ներս մտաւ, կոսորեց բնակիչները, կողոպտեց

Քաղաքը և թագաւորն ալ իր կնոջը և աղջկան
հետ գերի բռնելով Գահիրէ բերաւ:

Այս տեղի սուլթանն ալ ուզեց որ Լեռոն ու-
րանայ իր կրօնքը, բայց ան նորէն մերժեց և
բանտարկուեցաւ Գահիբէի մէջ :

Քիչ յետոյ մեռան իր կինն ու աղջիկը:
Եւրոպայի իշխանները երբ այս պատահածները
իմացան, շատ մը նուէրներով մարդիկ դրկեցին
սուլթանին ու խնդրեցին որ Լեռոնը ազատ ձգէ:
Վերջապէս սուլթանը ազատ ձգեց զինքը: Լեռոն
Եւրոպա զնաց և աշխատեցաւ եւրոպացիններէն
օգնութիւն ստանալով նորէն զալ Կիլիկիան զը-
ռաւել, բայց չյաջողեցաւ:

Ան մեռաւ օտարութեան մէջ և թաղուեցաւ
Բարիդ:
Եւ անկէ յետոյ թշնամիները ա՛ւ չձգեցին
որ Հայերը թազաւոր ունենան:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ո՞վ եղաւ ձայց վերջին բազմա-
ւորք: Եթի Լեռն բազաւոր եղաւ ի՞նչ վիճակի մէջ եր
Կիլիկիան: Ի՞նչ տաշօքրից Լեռնի բշնամի հրամանա-
տարք: Ո՞ւր տարին Լեռն բազաւորք: Ի՞նչպէս ազատ-
եցաւ ան եւ ի՞նչ ըրաւ յատօյ:

ԹԱՍ Ի Պ.

ԴԱԿԻ Թ Պ Ե Կ



Երբ Հայերը այլեւս թագաւոր չունեցան Հայաստան միաց անպաշտպան։ Ամէն կողմէ կիսավայրենի և բարբարոս ժողովուրդներ ներս մըտան ու սկսան աւրել ու կողոպտել մեր երկիրը։ Սակայն երբեմն մէջտեղ կ'ելլէին քաջասիրտ մարդիկ՝ որոնք կ'աշխատէին պաշտպանել մեր ժողովուրդը։

Այս քաջասիրտ հայերէն մէկն էր Դաւիթ Պէկը, որ Վրաստանի մէջ մեծ անուն շահած էր։ Երբ Հայաստանէն մարդիկ դացին իրեն ու խընդրեցին որ գայ զիրենք պաշտպանէ։ Դաւիթ Պէկ մեծ ուրախութեամբ ընդունեց։ Խումբ մը անձնուէր երիտասարդներ ժողվեց և սկսու կըռիւի այդ բարբարոս ժողովուրդներուն գէմ։ Ու որովհետեւ շատ անվախ և հայրենասէր էին Դաւիթի զինուորները, անոնք միշտ յաղթեցին։

Դաւիթ Պէկ Վահան Մամիկոնեանի պէս փոքր խումբերով կը կոռուէր և Գայլ Վահանի պէս խորամանկ էր։

Թուրքերու սուլթանը, որ Հայաստանի մեծ

մասը գրաւած էր, վախճալով որ Դաւիթ Պէկը օր մը կրնայ իր զլխուն ալ փորձանք բերել, մեծ բանակ մը զրկեց անոր վրայ։ Բայց մուժ զիշեր մը երբ թուրքերը յոզնած կը քնանային, Հայերը վրանին յարձակեցան ու մեծ կոստրած մը տալով փախցուցին։

Թուրքերը երկրորդ անգամ մըն ալ եկան Դաւիթի վրայ։ Ան, նորէն զիշեր ատեն մը, շատ մը ձիեր ձգեց թշնամի բանակին ձիերուն մէջ ուրոնք սկսան ահազին աղմուկ մը բարձրացնել։ Թուրքերը կարծելով թէ նորէն Հայերը իրենց վըրայ յարձակած են, շփոթած, իւար կոստրելով վախան։ Դաւիթն ալ անոնց ետեւէն հասաւ և լաւ դաս մը տուաւ։

Պարսիկներու թագաւորը, որ թշնամի էր թուրքերուն, շատ ուրախացաւ Դաւիթի քաջութիւններուն վրայ և անոր տուաւ «իշխանաց իշխան» անունը։

Դաւիթի օրով Հայաստանի մէկ մասը ազատուեցաւ թշնամիներէն և Հայերը հանգիստ ապրեցան։

Եետոյ Դաւիթ Պէկ հիւանդացաւ ու մեռաւ, թողնելով մեծ անուն մը։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Երբ Հայերը այլեւս բազաւոր չունեցան ի՞նչ եղաւ Հայաստանի վիճակը։ Ո՞վ էր Դաւիթ Պէկը և ի՞նչ խնդրեցին Հայերը իրմէ։ Ի՞նչպէս կը կոռուէր անքշամիներուն եետ։ Ի՞նչ բրաւ Թուրքերու սպարանիք։ Ի՞նչ բրաւ Պարսից բազաւորը։

ՊԱՍ Ի Ե .

ՄԽԻԹԱՐ ԱԲՐՈ



Մխիթար Աբրա ո՞չ թագաւոր էր, ո՞չ զօրապետ: Անիկա դէնքով կոխու չէ մղած թշամիներուն դէմ: Բայց անիկա մեր մեծ թագաւորներուն և քաջ զօրապետներուն չափ նշանաւոր մէկն է, որովհետեւ մեր ազգին համար աշխատած է: Անոր համար մեր ազգին թշնամին ադիտութիւնն էր, որուն յաղթելու համար ուսում պէտք էր: Մխիթար Աբրան ասոր աշխատեցաւ:

Մխիթար ծնած էր Հայաստանի Սեբաստիա քաղաքին մէջ և ուսած տեղւոյն Ս. Նշան վանքին մէջ: 15 տարեկանին սարկաւագ և 21 տարեկանին Պոլիս երթալով եկեղեցիի մը մէջ քառզիչ եղաւ:

Շատ խելացի, ազգասէր և կրթութիւն սիլող էր: Կ'ուզէր դպրոց մը հաստատել և աշակերտներ կրթել, որպէսզի անոնք երթան ուսումնարածեն Հայ ժողովուրդին մէջ: Բայց շոգէտ [և հայսանձոտ մարդիկ լինքը հալածեցին] և Մխի-



թար փախաւ Պոլիսէն: Բայց ուրիշ քաղաքներու մէջ ալզինքը հանգիստ չի ձգեցին: Աղքատ, հիւանդ ու թշուառ մնաց, բայց չյուսահատեցաւ: Վերջապէս հասաւ Հոռմ: Պապը անոր տուաւ Ս. Ղազար կղզին, ուր Մխիթար դպրոց բացաւ եւ խմաստուն աշակերտներ հաւաքելով սկսաւ հայ հին ձեռագիրները հաւաքել եւ հրատարակել: Այս կերպով Մխիթար հասաւ իր նպատակին: Հայերուն ճանչցուց իրենց պատմութիւնը եւ անոնց մէջ տարածեց ուսում եւ գիտութիւն:

Այսօր կան երկու Մխիթարեան վանքեր, մին վենետիկի Ս. Ղազար կղզին մէջ, միւսը՝ վիեննայի մէջ: Անոնք ունին մեծ մատենադարաններ եւ կը տպեն օգտակար գիրքեր ու թերթեր: Իսկ իրենց աշակերտները շատ մը քաղաքներու մէջ բացած են դպրոցներ: Մխիթար կ'ապրէր ասկէ մօտ 200 տարի առաջ:

ՀԱՅՑՈՒՄՆԵՐ.— Ո՞վ էր Մխիթար Աբրան եւ ի՞նչ կը փափամէր ընել: Ի՞նչ ըրին նախանձորդները: Ո՞ւր փախաւ Մխիթար: Ի՞նչ ըրու Ս. Ղազարի մէջ: Ի՞նչ կ'ընեն իմաս Մխիթարիանները: Ինչո՞ւ մենք երախատարտ պէտք է ըլլանք Մխիթարին եւ իր աշակերտներուն:

ԹԱՍ Ի Բ.

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅ ՊԵՂՃԵԱՆ



Ասկէ մէկ երկու հարիւր տարիներ առաջ Պոլսոյ մէջ կային նշանաւոր հայեր. որոնք ամիրայ (իշխան) կը կոչուէին. Ասոնք շատ հարուստ հայեր էին եւ իրենցմէ ումանք մեր աղջին ու

թուրք կառավարութեան մեծ ծառայութիւններ մասուցած են:

Ասոնցմէ մէկ էր Յարութիւն Ամիրայ Պէղճեան:

Անիկա իր մանկութեանը հաղիւ քիչ մը գրել կարդալ սորվեցաւ, Զինքը գործի զրին

եւ ան մետաքսի առեւտուրով զբաղեցաւ: Բայց որովհետեւ շատ ուշիմ եւ խելացի էր, քիչ ասենէն մեծ անուն շահեցաւ:

Թուրքերու սաւլթանը տեսնելով անոր խելացիութիւնը եւ վստահութիւն ունենալով անոր վրայ, զինք նշանակեց իր փողերանոցին տեսուչը: Յարութիւն Ամիրայ ուրիշ ծառայութիւններ ալ ըրած էր թուրք կառավարութեան եւ փրկած անոր երկիրը մեծ փորձանքներէ:



Անիկա մեր աղջին համար ալ շատ բարեգործութիւններ ըրած է: Հոգ տարած է հայդպրոցներուն և եկեղեցիներուն: Պոլսոյ մէջ շինած է Աղջ, Հիւանդանոցը: Մայր եկեղեցի մը, Պատրիարքարանը և բազմաթիւ դպրոցներուն եկեղեցիներ: Աղջկանց համար ալ շինած է Արհեստանոց մը:

Անիկա կրթառէր էր, աշխատասէր և կրօնասէր: Ան շատ կը սիրէր զարդացած մարդիկը և միշտ անոնց հետը կը տեսնուէր: Իր ծախսովը հրատարակած է շատ մը օդապակար զիրքեր:

Թէ՛ Հայերը թէ Թուրքերը շատ կը յարդէին զինքը: Սուլթանը զայն իրեն խորհրդական և բարեկամ ըրած էր: Եւ երբ Պէղճեան մեռաւ ամէնքը մեծ ցաւ զգացին, որովհետեւ անսիրուած էր բոլորէն:

Ան մեռաւ ասկէ մօտ 100 տարի առաջ, և թաղուեցաւ իր շինած Մայր եկեղեցին մէջ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ ըստ է ամիրայ: Ո՞վ է Յարութիւն Ամիրայ Պէղճեան: Ի՞նչ ծառայութիւններ ըրաւ անսուլրանին: Ի՞նչ բարեզործութիւններ ըրաւ մեր ազգին համար: Ի՞նչպիսի մարդերէ շրջապատռած էր:

ԴԱՍ ԻՐ.


ԽԾԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ



Խրիմեան Հայրիկ նշանաւոր հայ եկեղեցական մըն է։ Ան ծնած էր Վանի մէջ։ Աղքատ ծնողաց զաւակ ըլլալով, իր հայրը չի կրցաւ զինքը դպրոց դնել, այլ դժկեց կտաւագործի մը քով աշկերտ, ուր ան իր մեծ ընկերներէն մէկէն ա.բ. գ. սորվեցաւ։ Բայց որովհեաեւ ինք բնականէն ուսումը սիրող մէկն էր, հետզհետէ կարդալ դրել սորվեցաւ և վերջէն եղաւ մեծ գրագէտ մը և ուսումնական մարդ մը։

Խրիմեան ամուսնացու և ունեցաւ աղջիկ մը զոր շատ կը սիրէր։ Բայց քիչ յետոյ թէ կինը և թէ աղջիկը մեռան և ինք կրօնաւոր դարձաւ։

Մեծ հայրենասէր մըն էր ան, ազգասէր ու եկեղեցասէր։ Մխիթար Աբբայի պէս ան նկատեց որ մեր ազգին մեծագոյն թշնամին տղիտութիւնն է, ուստի Վանի մօտ Վալագայ վանքին մէջ դպրոց մը բացաւ և հասցաց նշանաւոր մարդիկ։ Ան շատ կը սիրէր մանաւանդ զիւղացիները ու-



բոնք շատ տպէտ էին։ Ուստի տպարան մըն ալ հաստատեց նոյն վանքին մէջ և սկսաւ թերթ ու զիրքեր հրատարակել՝ մանաւանդ գիւղացիներուն համար։

Ան սուրբ մարդ մըն էր: Իր բուն անունն էր Մկրտիչ, բայց ժողովուրդը զինքը կը կահ-չէր Հայրիկ: Իր թշնամիները ուղեցին սպան-նել զինքը: Քիւրտ մը դրկեցին որ լեռներու մէջ սպաննէ զայն: Սակայն քիւրտը չկրցաւ հրացանը պարպել և գնաց անոր ոտքը ինկաւ ու ներողութիւն խնդրեց «Քեզի պէս սուրբ մարդ մը ինչպէս սպաննեմ» ըսելով:

Քիչ յետոյ ինք եղաւ Մուշի առաջնորդ և հոն ալ թերթ մը հրատարակեց:

Տարի մը մեծ սով մը ծաղեցաւ Հայաստանի մէջ, Ամէն կողմէն Հայեր ահազին դրամներ զրկեցին Հայրիկին, որ ցորեն առաւ և բաժնեց ժողովուրդին՝ Հայուն թէ Քիւրտին:

Իր անունը այնքան բարձրացաւ, որ Հայերը զինք ընտրեցին Պոլսոյ պատրիարք: Հայրիկ հոն ալ մեծ ծառայութիւններ ըրտու մեր ազգին: Այն ատենները Թուրքերն ու Քիւրտերը Հայաստանի մէջ մեծ նեղութիւններ կուտային Հայերուն: Հայրիկ սուլթանին գնաց և խիստ կերպով բո-ղոքեց:

Սուլթան տեսնելով որ Հայրիկի անունը շատ կը մեծնայ, զինքը աքսորեց Երուսաղէմ:

Բայց Հայերը ա'լ աւելի սիրեցին զինքը եւ զայն ընտրեցին Էջմիածնի կաթողիկոս:

Ուուսերուն թագաւորն ալ, անգամ մը, նա-խանձելով Հայերուն յառաջգիմութեան վրայ, ուղեց զրաւել մեր եկեղեցիներն ու դպրոցները: Բայց Հայրիկ ընդդիմացաւ և բողոքեց ու թագաւո-րը ստիպուեցաւ ետ կենալ իր մտադրութենէն:

Հայրիկ իր ամբողջ կեանքին մէջ կը սոր-վեցնէր սիրել Հայրենիքը, ազգը, եկեղեցին եւ ուսումը: Ու երբ ինք մեռաւ ասկէ մօտ 30 տարի առաջ, ամբողջ Հայ ազգը սուզ պահեց այդ մեծ կորուստին համար:

ՃՍՐՅՈՒՄՆԵՐ.— Ո՞ւր ծնած է Խորիմեան Հայրիկը եւ ի՞նչպէս անցուցած է իր մանկութիւնը: Ի՞նչու վար-ժարան մը եւ տպարտն մը բացաւ Վարագայ վանքին մէջ: Ի՞նչպիսի կեանք կ'ապրէք եւ ի՞նչ ըրին իր քշնամիները: Ի՞նչ ըրաւ Խորիմեան ազի ատեն: Ի՞նչ ըրաւ երբ պատ-րիարք էր: Ի՞նչ ըրաւ երբ կարողիկոս էր: Ի՞նչ սօրվե-ցուց ան մեզի:



ԴԱՍ Խ.

ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ



Երբ թշնամիները Հայաստանին տիրանալով
սկսան նեղել Հայերը, շատեր ձգեցին իրենց
հայրենիքը եւ օտար երկիրներ դացին հանգիստ
ապրելու համար :

Բաւական թիւով Հայեր Եգիպտոս ալ հաս-
տառուեցան և աշխատեցան օդտակար ըլլաւ
իրենց նոր հայրենիքին :

Եգիպտոսի Հայերէն շատ նշանաւոր մարդիկ
ելան, ոմանք զօրովար եղան, եւ պատերազմ-
ներու մէջ յաղթանակներ տարին։ Իսկ ուրիշ-
ներ նախարար՝ եւ այս երկրի թագաւորներուն
մեծ ծառայութիւններ մատուցին,

Այս նշանաւոր հայերէն մէկն էր նուպար
Փաշան որ իր խելացիութեամբն ու հաւատարմու-
թեամբը փոքր պաշտօններէ հետզհետէ բարձրա-
նալով մինչեւ նախարարապետութեան պաշտօնին
հասաւ :

Ասկէ հ0-60 տարի առաջ, երբ նուպար
Փաշա այս երկրին վարչապետն էր, Եգիպտոս



ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ

այսօրուան պէս յառաջդիմած չէր։ Ժողովուրդը
տգէտ էր, աղքատ եւ յետամնաց։ Թէեւ նե-
ղոսի պէս մեծ զետ մը կար Եգիպտոսի մէջ,
բայց զիւղացին ջուր չունէր իր արտերը Ջրերու-
նետոյ, արդարութիւն չկար ժողովուրդին հա-
մար։

Նուպար Փաշա աշխատեցաւ այս երկու պա-

կասները լրացնելու։ Շինել տուաւ բաղմաթիւ ջրանցքներ եւ նեղոսի ջուրը ամէն կողմը բաժնեց։ Ան հիմնեց նաեւ Խառն Դատարաններ՝ ամենուն արդարութիւն ընելու համար։


Շատ ուշադրութիւն դարձուց երկրագործներուն վրայ, որոնք «Մեր Հայրիկ»ը անունը տուին անոր։ Նոր տեսակ մը բամպակ հասցուց, որ իր անունով «Նուպարիէ» կը կոչուէր։ Շատ մը պայքարներ ունեցաւ նաեւ եւրոպացիներուն դէմ, որոնք այս երկրի գործերուն կուզէին միջամտել։

Եգիպտոսի կառավարութիւնը անոր յիշատակը յարգելու համար Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ մէջ կարեւոր փողոցներ իր անուան նուիրեց։ Նաեւ Աղեքսանդրիոյ հանրային մեծ պարտէզին մէջ նուպար Փաշայի արձանը բարձրացուց։

Նուպար Փաշա թաղուած է Աղեքսանդրիոյ Հայոց եկեղեցին պարտէզին մէջ։ Իր գերեզմանին վրայ եւս շինուած է իր արձանը։

Նուպար Փաշայի որդին էր Պօղոս Փաշան, որ հիմնեց Հ. Բ. Բ. Միութիւնը։ Այս Միութիւնը այսօր հազարաւոր աշակերտներու ձրիուած եւ կրթութիւն կուտայ։ Պօղոս Փաշա շինած է Գահիրէի Գալուստեան և Հելիոպոլսոյ

Նուպարեան Վարժարանները եւ ըրած է ուրիշ բաղմաթիւ բարեգործութիւններ։



ՊՕՂՈՍ ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ

Նուպար և Պօղոս Փաշանները աշխատած են նաեւ Հայաստանի աղատութեան համար և հաժողովուրդին մէջ անոնց անունը միշտ յարգանքով պիտի յիշուի։

Անմահացնելու համար յիշատակը Պօղոս Փաշայի՝ Հայերը Հայաստանի մէջ շինեցին նուրաշէն անունով քաղաք մը։

ՀԱՅՔՈՒՄՆԵՐ. — Հայերը ինչո՞ւ ցրուուած են ուրիշ երկիրներու մէջ։ Հայերը ի՞նչ ծառայութիւններ ըրած են Եգիպտոսի։ Նուպար Փաշա ի՞նչ ծառայութիւններ ըրաւ Եգիպտոսի եւ կառավարութիւնը ի՞նչպէս յարգեց անոք յիշատակը։

Ով է Պօղոս Փաշան։ Ի՞նչեր ըրած է Հայոց համար։ Ի՞նչ կ ընէ Հ. Բ. Բ. Միութիւնը։ Հայերը ի՞նչպէս անմահացուցին յիշատակը Պօղոս Փաշայի։

ԹԱՅ ԽԱՅ.

ՔԱՅՆ ԱՆԴՐԱՅԻԿ

Անդրանիկ ծնած է Թուրքիոյ Շապին — Գառահիսար քաղաքին մէջ։ Իր ծնողքը հարուստ չըլլալով չկրցաւ կանոնաւոր ուսում մը տալ իր զաւակին։ Սակայն Անդրանիկ մեծ մարդ մը եղաւ։

Ան փոքր էր զեռ երբ թուրք մը իր հայրը չարչարեց։ Անդրանիկ, որ քաջանիլու արգայ մըն էր, իր հօրը վրէժը առաւ և փախաւ Պոլիս։

Ան վահան Մամիկոնեանի և Դաւիթ Պէկի նման քաջանիրտ ու հայրենասէր էր և կ'ուզէր Հայաստանը ազատել Թուրքերուն ձեռքէն։ Ուստի երբ անգամ մը Յոյները, Պուլկարները և ուրիշ ազգեր պատերազմ բացին Թուրքերուն գէմ, ինքն ալ կտրիճ երիտասարդներ ժողվեց ու կըռւի ելաւ։

Այնպիսի քաջութիւններ ըրաւ որ բոլորը զարմացուց։

Թուրքերն ու Քիւրտերը միշտ կը նեղէին

Հայաստանի Հայերը։ Անդրանիկ չդիմացաւ և փոքր խումբով մը փաղանի Հայաստան մտաւ, գնաց Սասան և սկսաւ կռիւի թշնամիներուն



ՔԱՅՆ ԱՆԴՐԱՅԻԿ

գէմ։ Թուրքերը մեծ բանակներով դացին եր վրայ, բայց չկրցան բան մը ընել։

Անգամ մը երբ ան Աղթամար կղզին կը զանուէր Թուրքերը զօրքերով ու թնդանօթներով

գացին պաշարեցին զի՞նքը։ Բայց Անդրանիկուն սաստիկ կուիւէ մը յետոյ, պաշարողներուն մէջէն անցաւ գնաց, մինչ թշնամիները կը կարծէին թէ ան տակաւին կղզին է և պիտի բռնուի։

Ասկէ 20 տարի առաջ մեծ պատերազմ մը կար։ Թուրքեր և Ռուսերն ալ կը պատերազմէին։ Թուրքերը որոշեր էին բոլոր Հայերը ջարդել, ոչնչացնել։ Քայն Անդրանիկ չկրցաւ հանդիստ նստիլ։ Խումբ մը առիւծի պէս կտրիճներ հաւաքեց և Ռուսերուն միանալով յարձակեցաւ թշամիին վրայ։ Թուրքեր սարսափած, ոչխարի պէս իր առջեւէն կը փախէին։ Ի՞նչ-քան շատ զօրք զրկեցին իր վրայ՝ ինք այնքան աւելի քաջութեամբ կոււեցաւ ու բնութ չյաղթուեցաւ։ Ի՞նք ձիու վրայ նստած արծիւի պէս ժայռէ ժայռ կը ցատկէր ու կը խանդափառէր իր կտրիճները։ Իր զինուորները «Հոռոռա՛, հոռոռա՛» պոռալով թշնամիներուն վրայ կը վազէին։

Իր զարմանալի քաջութիւններուն համար Ռուս կառավարութիւնը զօրավարութեան աստիճանը տուաւ անոր։ Իսկ Հայերը զի՞նք Անդրանիկ Փաշա կը կոչէին։

Պատերազմը վերջանալուն ան Ամերիկա գըւ-

նաց և մեծ հանգանակութիւն մը ըլլաւ Հայաստանի համար։

Ան մեռաւ Ամերիկայի մէջ և իր վերջին խօսքը եղաւ. «Գործո կիսատ մնաց» . . .
Որովհետեւ Թուրքերուն ձեռք մնացած Հայաստանը կտրելի չեղաւ աղասել։ Նոր Անդրանիկներ պէտք է ծնին այդ Հայաստանը պատելու համար . . .

Անդրանիկի մարմինը փոխադրուած է Բարիլ և թաղուած է հոն։

ՀԱՅԵՑՈՒՄՆԵՐ. — Խնչպէս անցաւ Անդրանիկի մանկութիւնը։ Խնչ ըրաւ Անդրանիկ երբ Պուլիստներն ու կուրինը։ Խնչ ըրաւ Անդրանիկ երբ Պուլիստներն ու կուրինը կը կուռեին Թուրքերուն դէմ։ Խնչ ըրաւ Սասունցիները կը կուռեին Թուրքերուն դէմ։ Խնչ ըրաւ Կուռեկ Անդրանիկ։ Խնչ ըրաւ պատերազմին վերց կուռեկ Անդրանիկ։ Խնչ ըրաւ պատերազմին վերց Խնչ եղաւ իր վերջին խօսքը։

— ՎԵՐՋ —



ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ

էջ

ԴԱՍԸ

Երկու Խօսք	5
1. Հայկ եւ Բել	8
2. Հայաստան Աւշարհը	10
3. Արամ Նահապետ	12
4. Արա Դեղեցիկ եւ Շամփրամ	14
5. Տիգրան Երուանդեան եւ Աժդահակ	16
6. Տիգրանի եւ Այդահակի պատերազմը	18
7. Վաղարշակ	20
8. Արտաշես Աւշարհակալ	23
9. Մեծն Տիգրան	26
10. Աբգար	28
11. Սանատրուկ եւ Սանդուխս	31
12. Արտաշես Բ.	34
13. Արտաշեսի մահը եւ Արտաւազդ	37
14. Խոսրով	39
15. Տրդատի Քաջութիւնները	41
16. Անահիտ Հասուածութին	43
17. Քառասուն կոյսերու Աւանդավեպը	46
18. Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ	48
19. Քաջն Վարդան	52
20. Վահան Մամիկոննեան	55
21. Գայլ Վահան	57
22. Առոս Ողորմած	59
23. Գագիկ Բ.	62
24. Լեւոն Մեծագործ	65
25. Լեւոն Ե.	68
26. Գաւիթ Պեկ	70
27. Միսիքար Աբքա	72
28. Յարութիւն Ամիրա Պեղնեան	74
29. Խրիմեան Հայրիկ	78
30. Նուպար Փաւա	82
31. Քաջն Անդրանիկ	



Տպարան „ՍԱՀԱԿ - ՄԵԽՐՈՊ“, Գահիրե

ՀՀ Ազգային գրադարան



NL0397764

